

891.99

G - 40

14626 14630
14627
14628
14629

193
108/1112

2003

2~.

104

ԿՐԻՍՏՈՆԵԱՆ ԸՆԿԵՐՈՒՄ

10

ՏՕՔԹ. ՄՈՈՐԻ ՎՐԵԺԸ



11433

ՏԵՂԵՐԱ

ԱՐԵՆԻ

202

84

7-91

Տօքթ. Մօօրի Վրեժը

Գլուխ Ա.

Իբսազպալսէթսան Արեկը

SSADOUR A. BEDIKIAN
Paragurichté (Bulgarie)

Երկար դարերէ ի վեր ապահովություն և տաճարներու վսեմ աւերակները անտառին թաւուտքին մէջ կը հանգչէին: Բուսականութեան յորդառատկանանցութիւնը կը թողներու եւ կամարներ և վրայ բարձրացած էր և սալայտակուած տանիքները արմաւենիներով եւ աքաֆուներով ծածկւած էին:

Քաղաքը եւս նոյնքան կորսուած, նոյնքան մոռցուած էր, կարծու թէ ծովերու յատակը ընկլուգած ըլլար: Վայրի կենդանիներու վահմակը, վիթիւարի ջղջիկները և ահատեսիլ օձնը իրեւ տէր ու տիրական կ'իշխէին ապարանէի սրահներուն մէջ, որոնք գարշահոս նկազներու վերսօնուած էին:

Կարմրամորթ հնդիկները, որոնք ամէն տարի որսի կ'երթային այդ դժոխքւն ներս, շատ տարտամօրէն կը յիշէին որ իքազպալուէթայի անտառին մէջ քաղաք մը թաղուած էր և իքազպալուէթայի այս անունը հին ժամանակներու հերոսի մը կամ թաղուրի մը անունն էր: Բայց եւ այնպէս անոնք սովորաբար յաճախ կը յիշէին առած մը, որուն ծնունդը կ'անդիտանային: Արտակարգ բանի մը մասին խօսելու ժամանակ անոնք կը կրկնէին: «Իքսզպալուէթայի արեւուն նման քըտ և կ'ելլէ եւ իրիկուն մաթը կը մտնէ»: Ոչ ոք փոքուած էր ինքնիրեն հարը

306-59
83033-3

ցընելու թէ, ի՞չպէ՞ս այսպիսի արտառոց ասաց-
ուածք մը կրնար ծնունդ առնել:

Իրերը գեռ երկար ատեն այսպէս ընթացան, տա-
րիները տարիներու յաջորդեցին, սերունդները սե-
րունդներու եւ ամէն անցնող տարի, ամէն անցնող
սերունդ մոռացումը շատ աւելի կը խորացնէր, ան-
տառը շատ աւելի խիո կը դարձնէր, ընկլուզած ա-
ւերակներու վրայ:

Յանկարծ ամէն ինչ փոխուեցաւ:

Զբօսանաւ մը, ետին ամերիկեան դրօշ պար-
զած, եկաւ խարսխեց ևաքաթանի ափերուն դիմացը:
Մեքսիկան այն ժամանակ ներքին պատերազմներու
գագաթնակէտին մէջ կ'ապրէր եւ սեւ ու գորշագոյն
բնակիչները, որոնք մարդարիտի որսի նուիրուած
էին, արծեցին թէ ասիկա Մինցեալ Նահագաց
մէկ միջամտութիւնն էր և ուզեցին նախ ընդդիմա-
նալ օտարականներու ցամաք ելլելուն:

Զբօսանաւին տէրը՝ Տօն Մանուէլ Գիրոկա գըդ-
ուարութիւն չքաշեց ապացուցաններու թէ իր պառ-
ուը քողաքական նպատակ էր հետապնդէր: Իր կա-
ռավարութեան կողմէ ջերմ կերպով հովանաւորուած
և իր հետ ունենալով նրկու թշնամի կողմերու զո-
րավարներուն յանձնաբարպիրները, ան Մեքսիկա
եկած էր, իքաղպալմէթայի անտառի աւերակներուն
մէջ հասիւղութիւններ կատարելու: Ան յաջողեցու-
միտքերը հանդարտեցնել յայտարարելով թէ՝ զբօ-
սանաւին նաւազները իրաւունք պիտի չունենա՛ին
գիշերը ց մաքի վրայ անցնելու:

Իրեւ Տրիգօնայի նահանդին մէջ ծնած, Տօն Մա-
նուէլ հաւասարապէս քաջ սպաններէն, անդլիներէն եւ
հուէլ հաւասարապէս բարբառները կը խօսէր: Իր այս մասնա-
հայկական բարբառները կը խօսէր: Իր այս մասնա-
հայկական դէմք մը դարձած էր: Ամէն ոք
ան ժողովրդական դէմք մը դարձած էր: Ամէն ոք
կ'ուզէր անոր հրամաններուն տակ աշխարիլ եւ ութ-

օրուան մէջ արդէն տասը քիլօմէթր ճամբայ շինուած
էր ծովէն մինչեւ աւերակները:

Տասնեւհինգ օրուայ մէջ Տօն Մանուէլի հրաժա-
նով ընդարձակ հրադարակ մը բացուած էր, և ստա-
րիրտ մայրիներու և եղեւիներու արժատները ուժա-
նակով վճացած էին որոնց յարուց ու աղմուկէն ու
փոշիներէն վայրի կենդանիներն ու միջատները փա-
խուած տուած էին:

Կամաց կամաց կրանիսէ վիթխարի յասուած-
ները երեւան ելան, որոնց գէմքերը հազիւ մաք-
րուած նողկալի անդթութիւն մը կը մատնէին: Վեր-
ջապէս տեսնուեցաւ տաճարի մը նակատը ծանր եւ
խրթին քանդակիներով: Հազիւ երեք շաբաթ էր որ
Տօն Մանուէլ տը Գիրակօ իր այստառութեան սկսած
էր եւ իր քէմքը՝ բաղկացած տերեւածածկ հիւզա՛-
նիրէ, բնիկ գիւղի մը երեւոյթը կը պարզէր:

Տօն Մանուէլ տաճարին սրահներէն մէկուն մէջ
հաստատուած էր, որուն զանգուածային որմերը զո-
վութիւն մը կուտային հակառակ հրակէզ արեւին:
Այդ պահուն Տօն Մանուէլ եւ իր քարտուզարն ու
բարեկամը՝ Սամ Հարերը հին տաճարի սեմին վրայ
տաք վիճաբանութեան բոնուած էին:

Երկուքն ալ աչքի արագ ակնարկով մը ապահով-
ուած էին թէ հնդիկներէն ու բնիկներէն եւ ոչ ոք
կրնար ունկնդրել իրենց խօսակցութեան: Կէսօր է՛,
տերեւ մէիսկ չէր շարժեր եւ արեւը իր գէնիթէ: Կի-
զիչ ճառագայթներ կ'արձակէր անտառին վրայ: Ոչ
մէկ աշխատ ուր չէր կրնար տուալ այդ տաքին եւ
ըստ եւ կրի սովորութեան ամէն ոք տիւանդորը կ'ը-
նէր:

— Երկու ժամ ունինք մեր առջեւ, սկսաւ Տօն
Մանուէլ:

— Լի ու լի կը բառէ, պատասխանեց Սամ Հար-
երը, եթէ, ինչպէս որ դուք ու հաստատէք, գերեզմա-
նին առջեւ կը գտնուին:

= 4 =

— Այդ մասին ոչ մէկ կասկած, Ալվարադօյի ձեռուագիրը եւ վան Քորմիքի յատակագիծն ալ ուսումնասիրենք; Շուտով մեր նպատակին կը մօտենանք:

— Ես կ'ածապարեմ շուտ լմցնել այս գործը: Տօքթ, Մօօր եւ իր խմբակը մեզմէ քանի՛ մը մղոն հեռու են ու երբ իմանան որ մենք հոռ ենք ու հասկը ան մեր նպատակը, կորսուած ենք...

Երկու խօսակիցները կատարեալ հակադրութիւն մը կը պարզէին, խոշոր, բարձրահասակ, խստագէջ՝ Տօն Մանուէլ քասդիլիմական այն ազնուականութեան տպարը կը ներկայացնէր, որ գարերո ընթափին յաւերժացուած է Մեքսիկայի եւ գրացի երկիրներու մէջ; Իր գիծերը կատարեալ կանոնաւորութիւն մը կը պարզէին, բայց իր սեւ աչքերը խիստ եւ ամբարտաւան ակնսրկներով, իր գորշ գոյնը եւ իր երկայն պերկը ոլորուած սպանիմական ձեւով, որոնք առնական ալպաւորութիւն մը կը ձգէին զինքր դիսողներուն վրայ, հակառակ որ կանացի դիմագիծ մը ունէր ինք, անժիշտպէս կը հասկցնէին թէ ջզուտ մէկն էր ան; Տօն Մանուէլ պլուզ մը, լայն տափառ մը հագած էր եւ մեքսիկան կարձ բաճկոն մը:

Խարաեաշ, վարդագոյն, անմօրուս, ծիծաղիոտ եւ բարեմիտ գ'մագիծով մը, Մամ Հարբը անժիշտպէս իր անկլօսաքսոն ծագումը կը մատնէր, իր գորշագոյն աչքերը անկեղծութիւն եւ համբերութիւն ցոյց կուտային; Անիկա զբուաշրջիկի մը դ սասական զգեստաւոր մը կը կրէր:

Երկու բարեկամները իրենց խօսակցութիւնը ցած ձայնով շարունակելով, տաճարին մէջ մտան; Անցնելով առաջին յարկաբաժինը, որ իրեն ննաւ սենեակ ու ծաշարան կը ծառայէր իրենց, անոնք ընդարձակ սրահի մը մէջ մտան, որուն գմբէթը ծամածու քանդակներով զարդարուած զոյդ սիւներու շարքով մը բռնուած էր; Հոն խառնիստ ոն դիշուած

էին հողաչէն ամաններ, փատեայ եւ երկոթեայ աստուածներ, նիզակներ, կացիններ, պրոնզէ դանակներ եւ պեղումներու ժամանակ գտնուած տեսակ տեսակ առարկաներ:

Մամ Հարբը անկիւնէ մը բրիչ մը և լծակ մը առաւ, մինչ տօն Մանուէլ լուսարձակ մը կր գառէր, երկուքը մէկ նեղ նրբանցքի մը մէջ մտնելով կիեւ երկուքը մէկ նեղ նրբանցքի մը առջեւ հասան ու սկսան բարձրանալ:

Հազիւ թէ անոնք մեծ սրահէն հեռացած էին, երբ հնդիկ մը՝ հագուած միակտոր կապոյտ կերպաս երբ յնդիկ մը՝ հագուած միակտոր կապոյտ կերպաս մը, պարապ սնուուկներու գէզի մը ետեւէն մեծ լզմը, գուշութեամբ գուրս եկաւ ու պահ մը ականջ գնելէ յետոյ, ինքն ալ սկսաւ գէպի նեղ նրբանցքը յառաջանալ որ սանդուղը կը տանէր:

Իր հաստ շրթունքները, տափակ քիթը և ցայտուն այտերը այս անձին վրայ ազտէկներու սերունդին մէկ ներկայագութիչը կը մատնէին, որոնք տագին Մեքսիկայի բաղմաթիւ տեղերը կը գտնուին: Կաւին Մեքսիկայի բաղմաթիւ տեղերը կը կոչուէր: Տօն Մանուէլ, որ անոր Անիկա թորիպիօ կը կոչուէր: Տօն Մանուէլ, որ անոր Անիկա թորիպիօ կը կոչուէր: Տօն Մանուէլ, որ անոր Անիկա թորիպիօ լրտեսութեան մը կը պատրաստուէր:

Քառասուն սանդղամատեր ինչելէ յետոյ, Տօն Մանուէլ եւ իր բարեկամը ինքզինքնին նկուղի մը Մանուէլ եւ իր բարեկամը ինքզինքնին նկուղի մը տակը կը գոտաղիւ գտան, որ տաճարին հիմերուն տակը կը գոտաղիւ նուէր:

Զահին կարմիր լոյսերը վիթխարի չաստուածներու պատկերները ցոյց տուին, որոնք պատերուն վըրայ քանդակուած էին և սարսուզդեցիկ տեսարան մը կը պարզէին: Կարծես թէ անոնք կը ժպտէին մը կը պարզէին: Կարծես թէ անոնք կը ժպտէին մը կը պարզէին: Կարծես անսատուածներու ակռայ կը կը ժպտէին մը կը պարզէին: Համար անցնելով եւ իրենց բազմաթիւ բազուկները շլուին նորմաներու մէջ կը պրկէին:

— Զե՞ս զախնար կարծելով թէ, ըստ Մամ Հար-

բըր, Մեքսիկեան աստուածները կ'ուղին վրէժ լուծել
իրենց որբավայրերու պղծումին համար:

— Այնքան աւելորդապաշտ չեմ, պատասխանեց
Տօն Մանուէլ, ուսերը թօթուելով:

Յանկարծ, Մամ Հարրը ընդհատեց եւ ականջնե-
րը սրեց:

— Ինձի կը թուի թէ, մրմռաց ան, այս կողմէն
ձայն մը լսեցի:

Ու եռյց տուաւ նկուղին միւս մասը, ուր ջահին
լոյսը չէր թափանցեր:

— Կարեւորութիւն մի տար, վրայ բերաւ Տօն
Մանուէլ, կարելի է օձ մը կամ մուկ մըն է, անկա-
րելի որ մեզ հետապնդեն:

Մամ Հարրը իր ընկերոջ խօսքերը հաստատեց,
բայց երկուքն ալ իրենց ձեռնարկին յաջողութենէն
պիտի գողային, երր իմանային որ Թ. բիպիօն սիւնի
մը ետեւէն իրենց ամենափոքր շարժումներուն կը հե-
տեւէր:

— Հիմա պիտի տեսնենք, մրմռաց Տօն Մանուէլ
գողգոջուն ձայնով մը, թէ մեր ջանքերը ապարդի՞ւն
անցան թէ ոչ . . .

— Թէ դուք Միս Էտտելի հետ պիտի ամուսնա-
նա՞ք կամ ոչ . . .

Տօն Մանուէլ չպատասխանեց. ջահը պատին մէկ
ծեղքուածքին մէջ տեղաւորած էր և խոշոր քարի մը
մըրայ նստած ու խորասուզուած դէմքով յատակա-
գիծ մը կը քննէր:

Վերջապէս խանդախոռ տրաժադրութեամբ մը
գլուխը վեր առաւ:

— Հոս է որ, յայտարարեց ան հանդիսաւոր
լրջութեամբ մը, այս քարին ետեւն է որ պէտք է
գտնուի «իքազպալսէթայի արեւը», զոր այնքան
դարեր ապարդինօրէն վնտուած են:

Եւ մատռվը ցոյց կուտար այն բարձր, կրանիտէ
սեղանները, որոնք հաստատուած էին կետնի վրայ:

Ուրեմն գործի, կուեց Մամ Հարրը, խօնդու-
վառուած:

Այս պահուն երբ երկու բարեկամները իրենց ե-
տեւը նայէին, աղջամուղջին խորը թորիպիօյի՝
փասփօրի նման փայլող երկու աչքերը պիտի տ'ս-
փասփօրի նման վայլող երկու աչքերուն մէջ վադրերուն
կը նմանէին:

«Իքազպալսէթայի արեւը» խօսքերը լսելով
հնդիկը անպիսի զօրաւոր զգացում մը ունեցած էր,
որ կարծես թէ կուրծքէն դաշունահսր եղած ըլլար։
իրեն կը թուէր թէ սիրու գագրած էր զարնելէ։
իրեն կը թուէր թէ սիրու գագրած էր օ-
թաքստոցէն գուրս գալով ան աւելի մօտեցած էր օ-
տարականներուն, լաւ մը տեսնելու համար անցու-
դարձերը։

— Իքազպալսէթայի Արեւը, կը մտածէր ան
իր խառնաշփոթ գաղափարներուն մէջ; Կարելի՞ բան
է միթէ որ այս անիծեալ օտարականները կարենան
է գտնել զայն; Մարդ չի գիտեր թէ ուր է ան; Ահ, ես
գտնել զայն գիտեի թէ այս եանքինները սատանայ մարդիկ
արդէն գիտեի թէ այս եանքինները սատանայ հա-
են և այստեղ միայն հնախօսական առարկաններ հա-
ւաքելու էին եկած;

Տօն Մանուէլ եւ Մամ Հարրը իրենց ուժերը
միացնելով կրանիտէ քարին տակ լծակին մէկ ծաւրը
տեղաւորեցին ուշքանի մը ուժգին ճնշումներէ յետոյ
յաջողեցան քարը իր տեղէն շարժել:

— Ճիկ մը եւս, իմ սիրելի Մամ, ըստաւ Տօն
Մանուէլ, որւն օակատը քրտինքով ծածկուած էր:

— Յաջողեցանք:

— Այս մատուցիչ ճռնչումով մը քարը հողին վրայ գլո-
րեցաւ եւ եթէ Մամ ժամանակին մէկ կողմ չցատկէր
ոտքին մէկը ջախչախուած պիտի ըլլար։

— Այս անգամ ամէն ինչ պիտի իմանանք, ըստաւ
Տօն Մանուէլ, դոզդացող ձայնով մը:

Քայլ իյնալու ժամանակ տեսնելու մը խոշոր վարդ

մը երժւան եկած ու Տօն Մանուէլ յուղումէն տըժ-
գունած էր:

— Շուտ, Սամ, պոռաց ան, մօտեցուր լոյսը որ
լաւ տեսնեմ... Տես, ահա այն փարջը, որու մասին
Ալլէրատօյի նամակը կը խօսէր: Մինչեւ այստեղ վան
Քորմիքի կողմէ եղած ցուցմունքները ճիշտ դուրս ե-
կան:

Զգուշաւորութեամբ ծոելով փարջին մէջ ան բա-
ւական մեծկակ սնտուկ մը հանեց. ձնոքերը կը դո-
զային եւ իր անհամբերութիւնը ծայր աստիճանի
հասած էր: Կը պատրաստուէր կոտրելու զայն, երբ
Սամ քաշեց իր թեւը.

— Աւելի լաւ է որ, վրայ բերաւ ան, կափարի-
չէն բանանք, այդպիսով առարկայ մը աւելի պահած
կ'ըլլանք:

— Թող այդպէս ըլլայ, պատասխանեց Տօն Մա-
նուէլ, բայց ածապարենք, որովհետեւ ես չեմ կըր-
նար երկար սպասել:

Իր զերլիին չեզբով Սամ սնտուկին կափարիչը
բացաւ, որ կնքածոմով ու խէժով գոցուած էր, և
արտակարգ անուշանոտութիւն մը տարածուեց աւ
չորս դին:

Արագ շարժումով մը երկու բարեկամները ծոեցան
ու հարեւանցի ակնարկ մը նետելէ յետոյ սնտուկին
պարո նակութեան վրայ, զմայլանքի ճիչ մը արձա-
կեցին:

Ոնտուկը ծալլապատիկ նստած ու տափակ կի-
սանդրի մը կը ներկայացնէր — հաւանաբար Իքազ-
պալսէթայի մոմիւն էր — որուն կուրծքէն ոսկ': Ճը-
թայով մը ադամանդակուռ քար մը կախուած էր ա-
րեւու ձեւով: Քարին եղերքները բազմաթիւ ուրիշ
թանկարժէք պապլուն ադամանդներով գարդարուած
էին:

Տօն Մանուէլ եւ Սամ Հարբը որեւէ բառ չեն
գտներ իրենց հիսցումը արտայայտել կարենալու հա-

մար ու այս գրաւթեան մէջ մուսցին բաւական երկար
ժամանակ:

Միւներու շարք՝ ն ետեւէն, ուր կծկուած պահ-
ուած էր, Թորիպիս այս երկու մարդոց լուսթենէն
բան մը չէր կրնար հասկնալ:

Վերջապէս Տօն Մանուէլ կիսանդրիին վրայէն
վերցուց ոսկիէ շղթան, որուն կապուած էր առաս-
պելական ագամանդը: Թորիպիս իր թաքստոցին մէ-
ջէն վայրագ ատելութեամբ մը այժմ կը հետեւէր
Տօն Մանուէլի շարժումներուն ու կը դիտէր իքոզ-
պալսէթայի «արեւը», որու մասին իր նախնիքները
այնքան առասպելներ աւանդ ձգած էին իրենց:

Պահ մը կարգրամորթ հնդիկը փորձութիւնը ու-
նեցաւ իոյանալու երկու օտարներուն վրայ ու բը-
ռունցքի հարուածով տեղն ու տեղը սպաննելու
երկուքն ալ:

Վերադառնալով իր եկած ճամբէն, ան հասաւ
գաւիթը, բարձրացաւ սանդուխները և ինքզինքը
ապահով զգալէ ետք՝ թէ աշխատաւորները որեւէ
բան չէին կասկածեր իր շարժումներէն, ան իոյացաւ
անտառին մէջ ու ամենայն արագութեամբ ոկսաւ
վազել գէպ՝ որ տէրերուն քով:

Տօն Մանուէլ եւ իր բնկերը հասկնալի գոհունա-
կութեամբ կը քննէին թանկագին առարկան ու կը
դիտէին անոր բոլոր երեսները:

Իքազպալսէթայի արեւը կը բաղկանար ոսկիայ
սկաւառակէ մը. խոչոր աբաժանդ մը՝ եղերուած ան-
կէ հազիւ թէ քիչ մը փոքրիկ ադամանդներով, կը
կէ հազիւ թէ քիչ մը փոքրիկ ադամանդներով, կը
կը կերպոնը, արեւու ձառագայթները ներ-
գրաւէր և իշտ կերպոնը, կայացուած էին զմրուխտներով ու յակինթներով,
կայացուած էին զմրուխտներով ու յակինթներով,
որոնք կանաչ ու կարմիր ձառագայթի ցոլացման
տպաւորութիւնը կը թողէին:

Ադամանդը, որ նախնական յղկումէ մը անցած
էր, առաջին իսկ տեսքին թէ իոյութեամբ եւ թէ
գեղեցկութեամբ մը գերազանցէր մէժան, Քօհինուր

եւ միւս անուանի թանկագին քարերը; Գալով իր արժեքն, անիկա անհաշուելի արժողութիւն մը ունէր:

— Կարծեմ թէ, մրժաց Տօն Մանուէլ, ծերունի վան Քորմիքը չափազանցած էր այս թանկագին ադամանդին արժէքը, մինչ կը տեսնեմ թէ իր գնահատութիւնները ծշմարտութենէն շատ պակաս են:

— Առ «արեւը», ըստ յանկարծ Սամ Հարբըր, ու հոռացիր մութին մէջ:

— Ինչո՞ւ համար:

— Պիտի տեսնես:

Տօն Մանուէլ կատարեց հրամանը եւ արդարեւ զարմանքով տեսաւ թէ իքազպալսէթայի կրեւը չորս կողմը ինքնահօս լուսաւորութիւն մը կ'արձակէր մութին մէջ, առանց ոեւէ լուսաւոր առարկայի օգնութեան:

— Ինչպէ՞ս կռահեցիր այս պարագան, հարցուց Մանուէլ գործադած:

— Պարզապէս յիշեցի, գիտել տուաւ անկլօսաբանը, հոգի ներու սովորական առածը «իքազպալսէթ այի որեւուն կը նմանի որ առաւօտուն կը ձագի ու երեկոյեան մարը կը մոնէ»: Այս առաջը պարզապէս այս թանկագին քարին լուսարձակութեան ըստին ակնարկութիւն մըն էր:

— Ճ չդ է, ես այդ մասին բնաւ չէի մտածած, ըստ Տօն Մանուէլ մոազրազ գէմքով մը, բայց հիմա այլեւս պէտք է մտածել Ամերիկա վերադառնալու մասին, որքան չուտ որ կարելի ըլլայ: Պէտք է որ քանի մը ժամէն ողջ առողջ զբոսանաւուն վրայ գտնուինք:

— Եախ պէտք է որ հնախուզութեան ամէն հետք մէջտեղէն վերցնենք:

— Ամեիկա այդքան ալ պէ՞տք է:

— Այս, անհրաժեշտ է:

Եւ Սամ Հարբըր պարապ մնտուկը փարջին մէջ աեղաւորելով Մանուէլին օգնութեամբ քարը իր տե-

զը զետեղեց:

— Տօն Մանուէլ փորձեց թանկագին առարկան իր գրաններէն մէկո ն մէջ տեղաւորել, բայց այնքան խոշոր էր ան որ չյաջողեցաւ:

— Ինչո՞ւ համար, հարցուց անկլօսաբանը, զայն ձեր վզէն չէք կախեր, այնպէս՝ ինչպէս անոր տէրը ըրած էր սա սնտուկին մէջի նման: Կարծեմ թէ այդ լաւագոյն ձեւն է: Զեռքի մէջ պահելը վտանգաւոր է ու այսպիսի առարկաներու հանդէպ միշտ ամենայն զգուշաւորութեամբ վերաբերուիլը անհրաժեշտ պայման է:

Մանուէլ իր բարեկամինները արդարացի գտաւ, ու հակառակ իր զգացած խորշանքին, վզէն անցուց ադամանդակուռ «արեւը», յետոյ լաւ մը կոռկեց բակոնը:

Երկու բարեկամները ամենայն աճապարանքով գուրս վագեցին նկուղէն ու տաճարին ընդարձակ սրբահէն գուրս գալով մեկնելու պարագատութիւններ տեսան:

Սամ գնաց արթնցուց Մորէլոս կոչուած գործաւորը, որ իր պեղումներուն ժամանակ իրեւ վարպետ ծառայած էր իրմօտ: Տօն Մանուէլ եւս մեծ հաւատաքութիւն ունէր Մորէլոսի վրայ եւ գործաւորներու վճարումը անոր միջոցաւ կը կատարէր:

— Ահա երեք հարիւր տոլար, ըստ Սամ Հարբըր Մորէլոսին, իւրաքանչիւրին աշխատած օրերը կը վճարիս, պեղումները առժամապէս դադրած են:

— Կը մեկնի՞ք, հարցուց մեքսիկացին յուսախար թօնով:

— Քանի ո՞ը օրուան համար միայն, պատասխանեց Սամ՝ արբրը:

Մորէլոս գլուխիր շարժելով՝

— Վատան եւ թէ չէք վերագառնար այլին:

— Կը սխալիս, պատասխանեց անկլօսաբանը դյուն դէմքով մըն մը, որ հասկց ած էր թէ իր խասակիւ-

ցը ամէն բան կուահած էր: Աշխատանքը չէ վերջացած
այլ ընդհատուած է: Հոս կը թողունք այն բոլոր ա-
ռարկաները, զոր պեղումներով երեւան հանած
էինք: Հոս կը թողունք նաեւ մեր անկողինները եւ
գործիքները: Եթէ միանդամ ընդ միշտ երթալու ցան-
կութիւն ունենալինք, պարզ է որ ամէն ինչ հետեր-
նիս կը տանէինք:

— Ճիշտ է, բաւ Մորէլոս, կէս համոզուած:

Սամ քանի մը համոզիչ խօսքեր ալ ընելէ յետոյ
քսան տողար եւս տուաւ Մորէլոսին իրեւ նուէր և
յետոյ հրամայեց թամբել ձիերը առանց հնդիկ աշ-
խատաւորներուն իմաց տալու:

Մորէլոս երկու եկրմակներուն օգնեց ձի նոտե-
լու ժամանակ ու հրաժեշտի առթիւ սա խօսքերը ուղ-
ղեց անոնց:

— Դուք չափազանց լաւ վերաբերմունք ունե-
ցաք ինձի հանդէպ ու ձեր մեկնումը ինձի ցաւ կը
պատճառէ, որովհետեւ գիտեմ թէ պիտի չվերադառ-
նաք այլեւու . . .

— Շահք սկ սուակը, աւելցուց Մանուէլ, կարծա-
ծէր աւելի կանուխ պիտի վերադառնանք: Ցնաս բո-
րով:

Տօն Մանուէլ եւ Սամ Հարբըր երկու ձիեր նըս-
տած էն, որոնք անուանի էին իրենց հուժկուու-
թեամբ: Երկու ձիաւորները առանց միջադէպի հասան
հնդիկներու գիւղաքաղաք մը, ուր հեռագրական կա-
յան մը կար: Հեռագրատունը գիւղական պարզ սեն-
եակ մըն էր, հողաչէն և հեռագրական գործիքին մօ-
տիկ, հնդկահաւերու եւ ուրիշ թուզուններու մէջուղը
պաշտօնեան նոտած խոշոր սիկար մը կը ծիսէր:

Պաշտօնեան նեղացաւ այս ապաժամ այցելութե-
նէն ու եկողները ծամբելու համար բաւ թէ վերջին
խառնակութիւններէն ի վեր հեռագրատունը հաղոր-
դակցութեանց կանոնաւորութեան մասն պատաս-
դակցութեանց չէր ստանձներ: Տօն Մանուէլ դըժ-
իւնատուութիւն չէր ստանձներ:

գոհ պաշտօնեալին ափին մէջ կաշառք մը սպրդեցնե-
լով, համոզեց վերաբերունը որ եւէ գործիքին գլւխը
անցնի: Սամ թուզով մը վրայ հետեւեալ հեռագիրը
խմբագրելով պաշտօնեալին երկարեց:

Վան Քորմիք,

Զալըսթառւն

Մացեալ Նահանգներ

«Կատարեալ յաշողութիւն, օամբայ ելած եմ,
բարեւներս օրիորդ էտափին»: ՄԱՆՈՒԷԼ

Երկու բարեկամները կը պատրաստուէին իրենց
ձիերուն վրայ ցատկելու, երբ հեռուէն նշանացին
որ Մորէլոս՝ փոշէթաթախ ու շնչասպառ դէպի գիւ-
ղը կը յառաջանար:

— Անզատձառ բան մը պատահած ըլլալու է,
բաւ Սամ:

— Պահ, մեզի ինչ, մըրաց Մանուէլ բոլորովին
անհոգ կերպով, ժամէ մը արդէն զբօսանաւուն վը-
րայ կ'ըլլանք . . .

Ճիշտ այդ պահուն Մորէլոս իր տիրոջ մօտենա-
լով

— Աինհօր Մանուէլ, կակազեց, Տօքթ: Մօօր
երկու հարիւր ըմբոստներու գլուխն անցած եկած
պաշարած է աւերակները . . . Ձեզ պիտի հետապըն-
դունք Անոնք Թորիպիօն միջոցաւ առաջնորդուոծ
դին . . . Թէ աւերակներու մէջն հսկայ
են, որ կ'երգնու թէ աւերակներու մէջն հսկայ
գանձ մը վերցնելով մեկնելնիդ տեսած է:

Տօն Մանուէլ եւ Սամ իրարու երես նայեցան
արագօրէն ու հսկցան թէ Թորիպիօն մատնած էր
գիրենք: բայց իրենց հառային կասկածները փարա-
տելու համար Սամ անմիջապէս ըսաւ.

— Կը տեսնես, իմ քաջ Մորէլոսս թէ մենք ո-
ւինչ կը տանինք հետեւերնիս եւ ոչ իսկ պակած ու-
նինք մեր օտա: Ինձի նման դուն ալ լաւ գիտես թէ
ունիք մեր օտա: Ինձի նման դուն ալ լաւ գիտես թէ
Թորիպիօն ինչ աւագակ է Տօքթ: Մօօր ըսուածը: Թորիպիօն
ունիքն է որ հիւսած են այդ պատճութիւնը միզ
ու ինքն է որ հիւսած են այդ պատճութիւնը

կողապելու պատրուակ մը ստեղծելու համար: Տօն Մանուէլ հարուստ է, առաջին ամերիկացին չե՞նք որ պիտի թլլայ ան փրկագինով մը իր մորթը ազատելու համար հնդիկներու ձեռքէն:

— Այս, ես ալ շատ լաւ գիտեմ թէ ոչինչ կը տանիք հետերնիդ ու մնաց որ ես առաջնորդած եմ պեղումներու աշխատանքները ու ամէնուն ներկայ գտնուած: Բայց երկար մի սպասէք, անմիջապէս մեկնեցէք:

— Մնաս բարով, Մորէլոս, աւելցուց Տօն Մանուէլ յուզումով, քու խորհուրդիդ պիտի հետեւինք բայց քու հաւատարմութիւնը վարձատրութիւն մըն ալ կ'արժէ: ընդունէ այս ալ:

Տօն Մանուէլ հնդիկին ափին մէջ տրցակ մը տուար սպարդեցուց:

Մորէլոս զարմացած, իր տեղը մոռցած էր, գիւղի փողոցին է իշտ մէջտեղը, իսկ երկու ձիաւորները անտառին մէջ կորսուած էին: Հակառակ ձամբուն նեղութեան անոնք քառասմբակ կը վարէին ձիերը եւ տաս վայրկեան այսպէս յառաջացան առանց որեւէ դսպարի:

Յանկարծ, Սամ տերեւներուն մէջէն հրացանի մը փողին փայլիլը նշմարեց եւ Մանուէլին իմացնելու ժամանակ իսկ չունեցած, ծառերու եւ թուփերու ետեւ թակարդի մտած հնդիկները յանկարծ բոլորը մէկէն կրակեցին: Ճիերը յանկարծակիի եկած այնքան ուժգին ետ ցատկեցին որ երկուքն ալ վար ինկան, թիեւ առանց վիրաւորուելու:

— Անտառին մէջը նետուինք, ըստ Սամ, չենք կրնաւ բնաւ գլուխ ելլել ասոնց հետ . . .

Գլուխնին վար ծռելով ու գրեթէ ծալլուած դըրութեան մէջ, անոնք սկսան դէպի ծովուն ուղղութեան վազել, մինչ գնդակները կը ծակծկին չորս կողմի կանաչութիւնը: Ժամանակ առ ժամանակ անոնք հաստ կողի մը ետեւ կանգ կ'առնէին շնչառդ չըլլալու համար:

Քիչ յետոյ նշմարեցին թէ Տօքթ ։ Մօօրի աւագակները իրենց հետքը չէին թողուր հւ անընդհատ կը հետեւէին իրենց քայլերուն:

— Վերջ ի վերջոյ մեղ պիոնի պաշարեն, մրժուաց Սամ, չունչը կոկորդը եւ քրոինքներու մէջ ծառի ու ետեւ պահուելով անոնք մեղմէ լաւ կը ճանչնան անտառը:

— Տեսար թէ ինչ արագութեամբ մեր ճամբան կտրեցին քովնտի ճանապարհներով:

— Եւ ինչ ոչդութեամբ կ'արձակին իրենց գընդակները . . . կորսուած ենք:

— Դեռ ոչ, կոչեց Տօն Մանուէլ վայրագ եռանդով մը, փրկութեան վերջին փորձ մըն ալ կը մնայ մեզի: Հովը ծովուն ուղղութեամբ կը փէտ, կրակ տանք անտառին:

Գնդակները կարկուածի նման կը տեղային իրենց վրայ ու ժամանակ չէին տար խորհելու: Մանուէլ գրանէն լուցկիի առոփ մը հանեց եւ չորցած խոսերուն կրակ տուաւ:

Քանի մը վայրկեանի մէջ, աննկարագրելի արագութեամբ մը, բոցերը չորս դին տարածուեցան ու ծուխով պատուեցաւ անտառը: Մացաներուն մ' ու ծայրէն, ուր վրեժառու բնիկները խժուած էին, գնդակներու տարափը կը շարունակուէր, թէեւ անընդգնացած կը արձակուած իրենց թիրախը կորսոնցուցած էին:

Տօն Մանուէլ եւ Սամ Հարբը խելադարօրէն կը շարունակէին իրենց նահանջի գիշը գէպի ծովուն ուղղութեամբ, գնդակները արդէն դադրած էին եւ անոնք անտառին եղերքին մօտեցած էին, ուր ծովը կը սկսէր: Զկնորսի մը նաւակը ծառի կողին կը կոսկի կը ակսէր: Զկնորսի մը նաւակը ծառի կողին կը կապուած էր, երկուքը մէկ ցատկեցին անոր մէջ ու կապուած էր, երկուքը մէկ ցատկեցին անոր մէջ ու կապուած էր:

Հազիւ թէ ճամբու կէսին հասած, քսան բնիկներ, մինչեւ իրենց ակռաները զինուած, եւ եւցան են:

զերքին վրայ ու սկսան նշան առնել նաւակին:

— Գնդակներու հասողութենէն դուրս կը գըտ-
նուինք, դիտել տուաւ Տօն Մանուէլ:

Ճիշդ այդ խօսքերը ըսելու ժամանակ գնդակ մը
կուրծքին հանդիպեցաւ եւ Տօն Մանուէլ թին ձեռքէն
ձգելով կոնակի վրայ ինկաւ նաւակին մէջ:

Այս իր ընկերոջ օգնութեան փութացած էր, երբ
զարքանքով եւ ուրախութեամբ տեսաւ թէ Տօն Մա-
նուէլ ժպտելով ստքի կ'ելլէր:

Կեանքս իքազպալսէթայի արեւուն կը պար-
տի՛, ըսաւ Տօն Մանուէլ գողգողալով: Զրահի տեղ
ծառայեց անիկա ինձի բայց կը վախնամ թէ հար-
ուածէն ուժգնութիւնը արժէքառը քարերէն որեւէ
մէկը կոտրած չըլլայ: Քիչ յետոյ կը ստուգենք այս
պարագան:

Այս զինարձակութիւնը զրօսանաւի նաւազնե-
րուն ուշադրութիւնը գրաւած էր, որոնք կամուրջը
խմբուած էին ի ձեռին: Խոկ աւազակները սկսեր
էին փախուստ տալ ծովեղերքին վրայ, արագօրէն
վազելով:

Զեթ հասկնար իրենց այս ընթացքը, դիտել
տուաւ Մանուէլ: Արդեօք վախցա՞ն: Բայց եւ այն-
պէս քաջ դիտեն թէ զրօսանաւուն նաւազները թի-
ւով չնշին բան մըն են եւ թնդանօդներ շունին:

Այդ բանը զիս չ' հետաքրքրեր, պատասխա-
նեց Սամ Հարբը, բայց Մեքսիկացիները շուտով պի-
տի հասկնան թէ ինչեր պիտի արժէ իրենց ամերիկեան
քաղաքացիներու վրայ զինեալ յարձակում դորձելը:
Սամ, որ հանդարտաբարոյ բնաւորութիւն մը ունէր,
այժմ գերադոյն զայրոյթի մը մէջ էր եւ իր պաղա-
րիւնութիւնը ժամեր վերջը կրցաւ վերստանալ:

Երկուքն ալ զզօսանաւուն վրայ ելած էին ու
Տօն Մանուէլ նաւապետին հետ անկիւն մը առանձ-
նանալով երկար խօսակցութիւն մը կ'ունենար:

Վտանգի մէջ ենք, դիտել տուաւ ան նաւա-

պետին, պէտք է խարիսխը վերցնել եւ մեկնիլ այս
ջուրերէն:

Կրնանք խարիսխին չուանները կտրել, պա-
տասխանեց նաւապետը, բայց որքան ալ մեքենանե-
րը կատարեալ գրութեան մէջ ըլլան, կրակներու-
րը վառումը եւ ճամբայ ելլելը որոշ ժամանակի կը կա-
րութի:

Կարելին ըրէք, նաւապետ, ամէն ինչ ձեզմէ
կախուած է:

Այս հարժանները արձակելէ յետոյ Տօն Մանուէլ
իր խցիկը քաշուեցաւ Սամի հետ միասին: Անոնց ա-
նոնքին գործը եղաւ ստուգել «Արեւ»ին վիճակը: Մեք-
ուութին գործը եղաւ ստուգել թանկադին քարին ուեէ վիա
չէր հասցուցած եւ «արեւը» անեղծ վիճակի մէջ էր:

Տօն Մանուէլ թանկագին գոհարը իր սնարին քո-
վի արկղին մէջ զիտեղեց, ուր կը պահէր նաեւ ըզ-
դուանաւուն բոչոր գրամները: Այս գործն ալ լինցը-
նելէ յետոյ երկու բարեկամները վեր ելան եւ օօմա-
նելէ յիշու մէջ փոռուեցան: Օրուան յուզումնալից
թոռներու մէջ վիտուեցան: Օրուան յուզումնած և
գէպքերուն պատճառաւ այժմ ինքզինքնին յոգնած և
ծարաւ կը զգային: Զովացուցիչ օշարակներ խմելէ
յետոյ, Տօն Մանուէլ սկսաւ սիկառ մը ծխել խոկ
յետոյ, Տօն Մանուէլ սկսաւ դիտել դիմացի ծովե-
ղերքը:

Յանկարծ, զսպանակէ մը լարուածի նման, Սամ
վեր ցատկից չղային վրդովումով մը:

Վայ անհաւատներ, բացագանչեց ան, ասի-
կա բնաւ չէի երեւակայեր, չէի կարծեր բնաւ որ այդ
անպատկառ Մեքսիկացիները պիտի յանդգնէին մեր
կեանքին հետ խաղալ... Մեզ ընկլմել կը փորձեն:
Երթամ շուտ մը նաւապետին հազորդեմ եղելութիւ-
նը որ իր պարասատութիւնները տեսնէ:

Տօն Մանուէլ առանց երկար բացատրութիւննե-
րու սպասելու, Սամին ձեռքէն առաւ դիտակը եւ
ինքն ալ վերահսու եղաւ անցուդարձին: Արդարեւ

Մանուէլ իր ընկ' բոջ նման հաստատեց ու, Մեքսիկացին բիները դիմացի բլուրի մը գագաթէն կրակ կը դնէին քանի մը թնդանօթներու՝ զրուանաւուն նշան առնելով:

Պատերազմական այս իրեղէններուն շուրջ երկուքն ալ յստակօրէն զանազաներ էին թորիպիոն եւ ուրիշ անձ մը, բարձրահասակ, չոր ու խոժոռ դէմովիշ անձ մը, եւ որուն պատկերը երկուքն ալ նախազէս քով մը, եւ որուն պատկերը երկուքն ալ նախազէս տեսեր էին: Այս անձնաւորութ' ևնը հոչակաւոր Տքթ ։ Մօրն էր:

Ճիշդ այս պահուն Սամ իր տեղը վերագործաւ և ընկերոջը յայտնեց թէ նաւուն կաթսասները քառորդ ժամէ մը առաջ չեն կրնար ճնշուած չոգի ունենալ:

— Մէկ քառորդէ՞ն . . . բայց արդէն այդ շատ ուշ կ'ըլլայ:

Մինչ այս, դիմացի բլուրին գագաթը ծուխերով ծածկուեցաւ եւ թնդանօթի հարուած մը լսուեցաւ օդին մէջ . . . Առա ին հարուածն իսկ իր նպատակին հասած և զրուանաւուն առջեւի մասին վրայ պայթած էր:

— Արձակուած ոռւմբը միլինիդ կը պարունակէ, պուաց նաւապետը սարսափահար, հատ մը եւս, եւ արդէն բոլորս ալ կորսուած ենք:

— Բայց «արի՞ւը», ըստ Սամ, Մանուէլին ականջին:

— Երթամ առնեմ զայն:

Տօն Մանուէլ խելակորոյս ու յուսահատական ճիշերուն մէջ դէպի ննջասեննեակները խոյացած էր, բայց ճիշդ այն պահուն, երբ ան հոն կը հասնէր, սարսառազդեցիկ սուլոււմ մը լսուեցաւ, որուն յաջորդեց խլացուցիչ պայթիւն մը: Երկրորդ սումբը մըն էր այս, որ մեքենաներու յարկաբաժինին մէջ պայթած էր տեղն ու տեղ սպաննելով նաւապետն ու Սամ Հարբըրը, որոնք այդ պահուն հոն ապաստանած էին:

Տօն Մանուէլ իր գտնուած սենեակին մէջ զգաց թէ զրուանաւը կ'ընկղմէր ցոռւկն ի վար ու գուրս խոյացաւ: Վայրկեան մը յետոյ արդէն ջուրերը եւ կոտրուած առարկաները չըջապատած էին զինքը եւ յուսահատ վայրկեանի մը մէջ, Տօն Մանուէլ, ծոյուսահատ վայրկեանի մը մէջ, այդ պահուն առջեւէն անցնող կոտրուած վուն վրայ, այդ պահուն առջեւէն անցնող կոտրուած կայմի մը բնազդաբար պլլուելով կ'ազատուէր ստոյդ մահէ մը:



ԳԼՈՒԽ Բ.

ՎԱՆ ՔՈՐՄԻՔԻ ԿՏԱԿԸ

Պր. Օթթօ Վան Քորմիքի — Զարլսթառւնէ՝ ամենահարուստ բնակիչներէն մին — աշխատասենեակը՝ միլիոնատէրներու փարթամ պալատներու պերծութիւնը չէր ներկայացներ; Աչ արձանիկ եւ ոչ ալ ջահեր կը տեսնուէին հոն; Պատերը քանի մը պարզ պատկերներով զարդարուած էին և իր գրասեղանը հասարակ բան մըն էր ու այս բոլոր սարքուածքը հարիւր տոլար իսկ չէր արժած իրեն:

Օթթօ Վան Քորմիք լուրջ անձնաւորութիւն մըն էր, կատարեալ գործի մարդ մը: Բայց եթէ ան պերճանքի առարկաներէն խորշանք կ'զգար, սակայն չափազանց հետաքրքրուած էր նոր գիւտերու մասին, պայմանաւ սակայն որ անոնք գործնական կողմ ներկայացնէին; Եւ ան իր տան մէջ կը պահէր գործիչներու շարք մը՝ առաւել կամ նուազ արտառոցութեամբ, որոնցից մի քանին իր ցուցմունքներով կատարելագործուած էին:

Այսպէս, օրինակի համար, ինք առաջինը եղած էր իր քաղաքին մէջ, որ իր յարկաբաժինին եւ գրասենեակին մէջ մանրաձայներ հաստատել տուած էր իր պաշտօնեաներուն եւ ծառաներուն ամենափոքր շարժումներուն եւ խօսակցութիւններուն հետեւելու համար:

Իր հնարամտութիւններէն մին ալ այն էր որ, մինչ ինք գրասենեակին մէջ կը խօսէր հիւրերուն եւ պաշտօնէութեան հետ, գաղտնի փօնոկրափ մը կանոնաւորապէս կ'արձանագրէր օրուան բոլոր խօսակցութիւնները; Այս պատճառաւ շատ մը առեւտրական-

մարդիկ զզջաւեր էին անզգուշօրէն իրենց խօսքերը գործածած րԱպանուն համար; Տարհասկացողութեան ժամանակ մեքենան դատաւորին քով կը տարուէր և անոնք հրաշալիօրէն կ'ունկնդրէին այդ խաղը:

Իր փեզիքականին գալով, այս ամերիկացի սեղանաւորը այնպիսի անկիւնաւոր գէմք մը ունէր, որ պիտի կարծուէր թէ ուեւէ գծագրական իրեղէնի ոգնութեամբ շինուած է; Ճակատը, քիթը, կըզակը օգնութեամբ զինուած է; Ճակատը, քիթը, կըզակը, վերջապէս ամէն ինչ քառակուսի էր իր մօտ; Զափազանց շարժուն աչքերը, արթուն ու սեւ, սարեակի աչքերուն նման, իր գծերուն մասնաւոր՝ յատկութիւն մը կուտային; Զարութիւն, նենդամտութիւն, զոււրթութիւն եւ յամառութիւն, այս բոլորն ալ կը գտնուէին իր տարօրինակ գէմքի արտայայտութեանը մէջ:

Թուզունի թաթերուն նման չոր մատներովը տօսիէ մը թղթատելու ժամանակ, Պ. Օթթօ Վան Քորմիք յանկարծ գլուխը վեր առաւ, ելեքտրական զանգակին ձայնը լսելով:

— Հը, ըստ ան, այցելութիւն մը, ասիկա մի միայն կտտիին համար կրնայ ըլլալ; Պարտէզն է անսախի իմանամ թէ ով է:

Սեղանաւորը իր աշխատասենեակին առընթեր բաժինը անցաւ, որուն պատերը սեւ ներկ ւած էին և եւ որոնց մէկուն վրայ խոշոր ու հաստ պապկի մը զետեղուած էր; Այս առարկան անթել լուսանկարն էր:

Վան Քորմիք սենեակը լսւ մը գոցելէ յետոյ կոճակի վրայ ձեռքով կոխեց, եւ յանկարծ, հաստ պապկին լուսաւորուեցաւ, պարզելով ծաղիկներով պարդարուած հրաշալի պարտէզ մը: Գեղջկական նըսղարդարուած հրաշալի պարտէզ մը: Գեղջկական մազետարանի մը վրայ ծաւի աչքերով եւ դեղձան մազետարանի մը աղջիկ մը նստած էր, յանկուցիչ գեղջկութեամբ; Երիտասարդ տղամարդ մըն ալ, վայելուչ ու պերճ հագուստներ հագած, ուշիմ ու կայտառ արտապերճ հագուստներ հագած, ուշիմ ու կայտառ արտա-

յայտութեամբ, եկաւ տեղ գրաւելու օրիորդին քով:

— Եւս, մըմոց սեղանաւորը, ասիկա այն փը-
րանսացին է որ որ դարպանելու կուգայ իմ աղջկանո-
ւու իր ժամանակը կը վատնէ: Բայց հոգ չէ, վայր-
կեան մը ժտիկ ընեմ թէ ինչեր ըսելու կուգայ ան:

Վան Քորմիք ականջը մանրածայն ընդունարա-
նին ժօտեցուցած էր եւ իր ամբողջ ուշադրութեամբը
մտիկ կ'ընէր:

— Հէ, հէ բացանչեց ան, տես թէ ինչպէս իմ
էտափիս իր յարգալիր հիացումը կը մատուցանէ—
այս երիտասարդը տկարակեաց կ'երեւի: Այս, գի-
տեմ թէ գործունեայ եւ ուշիմ է ան, թէ իր գտած
փօսփաթի հանքը տարեկան տաս հազար տոլար հ-
կամուտ կը բերէ, բայց իմ էտափիս համար չէ այդ
ամուսինը, էտափին բազմ թիւ սիլլոններով օժիտ մը
պիտի ունենայ: Հիմա տեսնենք թէ ինչ պիտի պա-
տասխանէ աղջիկս այդ երիտասարդին...

«Փոքրիկ յիմար: Յարգելով հանգերձ իր սիրելի
հօրը կամքը, տես իմ աղջիկս կը քաջալիրէ սա ո-
ղորմելի փրանսացի երիտասարդը, այդ անվարտին,
այդ անօթին: Իմ էտափիս քով այն որ տաս հազար
տոլար կը չահի, պարզապէս թշուառ ոլորմելի մըն-
է: Պէտք գերջ տալ այս սիրերգութեան...»

Վան Քոռմիք խորհրդաւոր սենեակին դուրս ելլելով
դուռը լաւ մը դոցեց ու իր աշխատասենեակը քաշ-
ուեցաւ: Իր կարծ բացակայութեան ընթացքին գրա-
սեղանին վրայ գտնուող ելեքտրական ինքնաշարժ
թղթաբերը սեղանին վրայ կանոնաւորապէս իրարու-
ետեւէ շարած էր ստացուած հետագիրները, որոնցմէ
մէկը իրեն համար մեծ հետաքրքրութիւն արթնցու-
ցած էր:

Ակնարկով մը կարդաց զայն եւ իր գէմքը զը-
ւարթ տրամադրութիւն մը առաւ:

— Հրաշալի՞, «քանչելի՞», բացականչեց ան,
ձեռքերը չվելով, երթամ զայն անմիջապէս ցոյց տամ-

էտափիին, վստահ եմ այս հեռագիրը փրանսացին
շատաւագին պատճառէ, բայց լաւ է որ այդ թեթե-
ալիկը դաս մը առնէ:

Առանց վայրիկեան միսկ կորսնցնելու, նենդամիտ
ծերունին պարտէզ իջաւ ու գնաց գտնելու էտափին,
որուն տեղը գիտէր ֆրանսացին նշարելով, զար-
մանք մը կեղծեց և անմիջապէս ձեռք երկարեց ա-
նոր:

— Ուրախ եմ ձեղ տեսնելուն Պ. Ֆրանք Մար-
թէլ, ինչպէս էք, վստահ եմ որ լաւ էք, հապա-
տեսնենք ինչպէս են փօսփաթները:

— Գործս շատ յաջող կ'ընթանայ, պատահա-
նեց երիտասարդը ուրախ տրամադրութեամբ, քանի
մը ամիսէն յոյս ունիմ թէ անոնց արտադրութիւնը
կրկինը, նոյնիսկ եռապատիկը կ'ըլլայ:

— Խոկապէս հիադած եմ, այսպիսով միլիոնի
մը համբուն վրան էք, եւ ով գիտէ ապագային ալ
հաւաքաբար մէկ միլիոնի կը հասնիք:

— Ոչ, այնքան մեծ յաւակնութիւններ չունիմ:

— Ինչու համար ոչ, ձեր ուշիմութեամբ ու
գործունիութեամբ, գուք ամէն բանի կրնաք ցանկալ:
Առաջին միլիոնը շահիլը ամէնէն գիտար բանն է,
յետո, միլիատէրի մը աղջկան հետ կ'ամուսնանաք...
միայն ձեղ նախապէս կ'ըսեմ թէ այդ աղջիկը էտափին
չի կրնար ըլլալ:

Այս վերջին խօսքին վրայ էտափին եւ ֆրանքին
գէմքերը կարմրեր էին եւ երիտասարդը ինչ պա-
տասխանելը չէր գիտեր:

— Էտափի, ըստ վան Քոռմիք տիրական ձայ-
նով մը, քնզ վայրիկեան մը առանձին կը թողուժ,
այս պարոնին հետ քանի մը խօսք խօսելու համար:
Եւ ֆրանք Մարթէլը մէկ անկիւն քաշելով ա-
նոր այսպէս խօսեցաւ:

— Բարեկամու, կը ձանչնամ քու բոլոր լաւ
յատկութիւններդ, գուք ինձի չափազանց համակ-
րելի ալ կը թուիք եւ չեմ ալ կասկածիր թէ չէք

յաջողիր կեանքի մէջ, միայն թէ որոշ կերպով նըշ-
մարած եմ թէ իմ աղջկան կը դարպասէք, բան մը,
զոր ես կ'ատեմ:

Ֆրանք, որ ժամանակ ունեցած էր ինքինքին
գալու եւ վերստանալու իր պաղարիւնութիւնը, ան-
միջապէս պատասխանեց.

— Միշտ ալ Օր, Էտտիին հանդէպ կատարեալ
յարգանք ունեցած եմ եւ սակայն... երբեք ալ չեմ
ծածկած իմ հիացման զգացումներս...

Վան Քորմիք տիրական շարժումով մը լոռութեան
հրաւիրեց իր խօսակիցը եւ շարունակեց.

— Լաւ, անօգուտ է ձեր դատին փաստաբանու-
թիւնը ընկէ, ես /մ Էտտիիս ամուսին մը դուած եմ
արդէն և խօսքս ալ տուած: Ահա, կարդացէք այս
հեռագիրը, որ իմ որոշումս անքակոելն կը դարձնէ:

— Կ'երդում որ բան չեմ հսկինոր այդ լավո-
նական գրութենէն, մրժուց Ֆրանք:

— Այն ժամանակ պէտք կ'զգամ ձեզ բացատրել
եղելութիւնը, որ ինքնին չափազանց հետաքրքրա-
կան է արդէն:

— Չեզ մտիկ կ'ընեմ, ըստ երխուասարդը, քա-
ղաքավարութեան սիրոյն համակ'րտելով:

— Էտտին ձեզ բան մը մը խօսած իր Ռըտլ՝
հօրեղբօրը մասին: Բան մը չէ՞ պատմած «Իքազպալ-
աէթայ» Արեւ»ու մասին: Ո՞չ: Լաւ ուրեմն, գիտցէք
որ ես Ռըտլի վան Քորմիք անունով եղբայր մը ու-
նէի, զոր դժբախտութիւնը ունեցայ կորսնցնելու ե-
րեք տարի առաջ գեղին տեսնդէն: Շատ կը սիրէի եղ-
բայրս՝ Ռըտլին, ու մեր մէջ բնաւ տարբերութիւն չի
կար, միայն թէ ան բնաւորութեամբ յամառ էր: Եղ-
բայրս շատ կը սիրէր Էտտին եւ իր ամբողջ հարըս-
տութիւնը, որ միլիառներու կը հասնի, իմ աղջկանս
կտակած էր, պայմանաւ որ՝ այն երիտասարդը՝
որ Էտտիին ձեռքը պիտի խնդրէր, պարտաւոր էր
գտնել հոչակաւոր «արեւ»ը:

— Բայց ո՞ր արեւը, հարցուց Ֆրանք, մեծ հե-
տաքրքրութեամբ մը:

— Ռըտլի իր հմտութեամբ մեծ համբաւ կը վա-
յելէր եւ Մեքսիկացիներու խօսած հարիւր տասներ-
կու բարբառներուն գիտակ էր: Անհկա Աղդէկներու
եւ Թոլդէկներու մասին ստուար ուսումնականիրու-
թիւններ հրատարակած է, ինչպէս նաև Բիղարնե-
րու եւ սպանիացի աշխարհակալներու մասին: Նոյն
իսկ ան իր այդ ուսումնականիրութիւններուն մէջ խօ-
սած և Թիթիմէքներու եւ Օլմէքներու մասին, ո-
րոնք Ամերիկայի սկզբնական դարերու ժամանակա-
կից ցեղերն են, որոնց մասին մեր պատմութիւնը
գրեթէ չի խօսիր եւ զոր կը ճանչնանք իրենց թողած
հսկայ աւանդութիւններուն եւ աւերակներուն շը-
նորհիւ:

«Իմ եղբայրս վերջերս իբրեւ իրեն աշխատակից
ուներ երիտասարդ Ամերիկացի մը, խառնուածքով
ու ծագումով սպանիացի: Տօքթ. Մօօրը»:

— Ասիլա այն միեւնոյն մարդն է, որու մասին
թիրթերը վերջերս գրեցին ու պատկերն ալ հրատա-
րասեցին, իբրեւ մեքսիկան յեղախոխականներու
պետը:

— Նոյն ինքն: Դորա ըս եւ Տօքթ. Մօօր, որ
նմանապէս անուանի հսկայոյ մըն է, ծերունի կո-
ղերականի մը՝ Ալվարադոյի (Բիղարի բառեկամ)
թուղթերուն մէջ ձեռագիր մը դուածն, որուն մէջ
Ալվարատո կը պամէր թէ, Մոնտէզումա կայսրին մա-
հէն եւ Մեքսիկօ քաղաքին սպանիացներէ առումէն
յետոյ, Աղդէկ պետ մը, Իքազպալսէթա անուամբ,
յաջողած էր փախուստ տալ պաշարումէն եւ իր հետ
տարած էր Կոյսերական գանձին ամենաթանկագին
գոհարներէն մին, զոր աւանդութիւնը «արեւ» ա-
նունով մակդիրած է եւ այդ թուականէն ի վեր ծա-
նօթ է «Իքազպալսէթայի արեւ»՝ անունով:

Աղդէկ պետը, Գորտիլիէր լեռներուն հրաբու-
խային շրջանները ապաստանած ըլլալով, սպանիա-
ցիներու ձեռքը չէ ինկած եւ մարդ չէ գիտցած թէ

ինչ հետք է իր հետ տարած աղամանդին վախճանը։
Տօքթօրին աշխատակցութեամբ եղբայրս երկար ժա-
մանակ վնասուած է այս թանկարին գոհարը, բայց
յետադային անոնք գտուելով իրարմէ զատուած եւ
ոխերիմ հակառակորդներ գարձած են։ Տօքթ։ Մօօր
ատկէ յետոյ քաղաքական ասպարէզին տուած է ինք-
զինքը եւ լեզուներու եւ ազգէկեան աւանդութիւն-
ներու ի, հառութիւնը կարծ ժամանակի ընթացքին
խոշոր ազգեցութիւն մը ստեղծած են իրեն՝ հնդիկ-
ներու վրայ Անիկա իանդավառ եւ ուշիւ անձնաւո-
րութիւն մըն է։ Ինքն է, Մեքսիկային բոլոր օտարա-
կաններու հետացան ծոագրին հեղինակը եւ կ'ուզէ
Մօնդէզամայի կայրութեան կրօնքը վերակենդանաց-
նել Մեքսիկայի մէջ։

— Բայց ուր մնաց «արեւ» ուն պատմութիւնը,
հարցուց ֆրանք։

— Համբերութւն։ Ատկէ յետոյ, եղբայրս՝ Ռըտ-
լի առանձինն շարունակեց պեղումները։ Զեռագիր օ-
րագրութեան մը չնորհիւ կարելի եղաւ իմանալ ի-
քազպալէթայի թաղուած վայրը եւ էսքուրիերը մա-
տենադարանին մէջ գտնուած ուրիշ վաստաթուղթէ։
մը հասկցուեցաւ թէ ազգէկ պետք իր հոչակաւոր ա-
ղամանդին հետ միասել թաղուած էր։ Դժբախտա-
բար եղբայրս Մպանիայէն գարձին հիւանդանանալով՝
մնուաւ եւ անկարելի եղաւ առանց իր օժանդակու-
թեան գտնել մատնանշուած վայրը։ Բայց մեռնելին
առաջ ան կամեցած էր որ չին գրամական ամէն
զոհողութեան, թանկագին «արեւ» ուն փնտուտուք-
ները շարունակուին։

Այս է պատճառը որ կտակով իր հարստութիւնը
աղջկանս զիջած է, պայմանաւ որ զայն կնութեան
առնողը յանձն առնէ գտնել այդ առարկան։

— Եւ ի՞նչ կ'ըսէ այդ հեռագիւը։

— Հեռագիրը ինձի կը հաղորդէ թէ՝ բարեկամա-
Տօն Մանուէլ Քիրօկա՝ գտած է իքաղպալէթայի Ա-

րեւը։ Ինձի կը մնայ գործադրել եղբօրս կտակին տը-
րամադրութ' և նները։

Ֆրանք Մարթէլ գլուխուը վար առաւ եւ յուսա-
հատ քայլերով բամնուելու կը պատրաստուէր, նրա
կտակի ծառուղիի մը ծայրէն երեւցաւ։ Երիտասարդ
աղջիկը չափաղանց յուզուած կը թուէր։

— Ահաւասիկ Տօն Մանուէլը, մրգուց աղջիկը
գրեթէ անլսելի ձայնով մը և այցելուն առաջ անց-
նելէ յետոյ քաշուեցաւ։

Ոչ ոք պիտի կրնար ճանչնալ հպարտ ու վայել-
չագեղ Տօն Մանուէլը, ցնցոտիներու մէջ փաթթուած
տիսեղ ու աղտոտ մարդու մը պէս, որ այժմ ան էր՝
ու խոնարհօրէն վան Քորմիքին կը մօտենար։ Բայց
այս վերջինը իր ապագայ փեսին ներկայ վիճակին
որեւէ կարեւորութիւն ցոււաւ ու մտերժօրէն խօսք
ուղղեց անոր։

— Սրտադին չնորհաւորութիւններս, իմ սիրելի
Մանուէլս, պրավօ, երեւի թէ ժամանակ չես ունե-
ցած ճամբու հսկուատներդ փոխելու։ Շատ լաւ ես
ըրած, արդէն անհամբեր կը սպասէինք ձեր հեռ սպ-
րէն յետոյ, զոր քիչ առաջ ընդունեցինք։

— Տաս օր ուշացած եմ, գիտել տուաւ Մանուէլ
և ատկէ ի վեր։

— Այս, այդ յապաղումը զարմանալի ոչինչ ու-
նի, քանի որ յեղափախական շրջանէ մը կը վերա-
դապնաս։ Բայց չիմա պատմէ տեսնենք թէ ի՞նչ ար-
կածներ անցուցիր։

— Շատ վատ լուրեր միայն պիտի կրնամ տաւ
ձեզ, ընդմիջեց Տօն Մանուէլ մոայլ գէմըով մը։

— Հապա «արեւ» և, հարցուց վան Քորմիք, ան-
համբեր ու մտահոգ։

— Ծովուն յատակն է ան։

— Ի՞նչ կ'ըսես, կակազաց ծերոնին, գրեթէ
շանթահար։

— Այս, սոսկական իրողութիւնը այս է։ Իքազ-

պալսէթայի արեւը Ատլանտեանի յատակն է այժմ, զբօսանաւուս, նաւազներուս եւ խեղճ Սամ Հարբերին հետ միատեղ:

— Նատ ցաւալի է այս լուրը ձեզի համար, չափանց ցաւալի, պատասխանեց վան Քորմիք կէս խիստ կէս մեղմ ձայնով մը: Դժբախտութիւն մըն է ձեզի համար այս:

— Հույա աւոր գոհարը ձեռքերովս շօշափեցի եւ նոյն իսկ քանի մը ժամ ալ իմ սեփսկանութիւնս եղաւ . . .

— Զայն պահելու համար ամէն ինչ պէտք էիր փորձել:

— Կը կարծէ՞ք թէ այդ բանը այնքան ալ դիւր՝ ն էր: Տօքթ: Մօօր մ լինէդոյ լեցուած երկու ոռոմբերով սայթեցնել տուաւ զբօսանաւս եւ ես հաւատար: մ բնիկի մը անձնութերութեան շնորհիւ կրցայ ազատուիլ, անտառին մէջ պահուելով . . .

Սեղանաւորը պաղ թօնով մը շարունակեց իր խօսացութիւնը:

— Անձնապէս չափաղանց չղայնացած եմ ձեզի պատահած բաներուն համար, բայց դժբախտաբար աղջկանս ամունութեան համար տիպուած եմ կըտակի տրամ: գրութեան տառը տառին հետեւելու: Իմ աղջիկս կինը պիտի գառնաւ անոր, որ պիտի վերապանէ իքազպալսէթայի Արեւ:

— Զայն վերագտեր էի:

— Այս, բայց կրկին անգամ կորսնց ւցեր ես: Աւթիկա հաւասար է բան մը ըրած չըլլալու:

— Պիտի փորձեմ վերստին վերագտնել զայն արդէն այդ մեծաբժէք զարդեղէնը տուփի մը մէջ դըրած էի, ինչ որ կարծեմ թէ պիտի դիւրացնէ փընտընութները:

— Կրնայ պատահիլ, բայց եթէ ձեզմէ առաջ ուրիշ մը յաջողի գտնել զայն, պարտաւոր եմ կտա-

Ֆրանք Մարթէլ եւ օրիորդ էտօի հասկնալի ակնարկներ փոխանակաց էի: Երիտասարդները, որ ներկայ էր խօսակցութեան, յուսալից երեւոյթով մը սեղանաւորին մօտենալով հարցուց:

— Կրնա՞մ ես ալ այդ շարքին մէջ մոցնել ինք- զինքս:

վան Քորմիք, ե կու փնտացուներն ալ մըցել տալու մարդանչէն բանուաց ձեռք րը կը շիբ:

— Ի հարկէ, սիրելի տղաս, ըսաւ ան Ֆրոնքին, որեւէ արգելք կայ:

Տօն Մամուէլ բարկութենէն ոտքը գետնին զար- նելով ընդժիկեց:

— Թանկ սզին գոհ սրին տէրը ես եմ:

— Խնդրեմ, բարկանալու խնդիր չկայ այստեղ, այդ գոհարը եղբօրս կամքով իւ աղջկան կը պատ- ականի: Եղբայրս ժամանակին մեքսիկան կառավա- րութեան գէմ դատ բացած էր հանքային ժառան- գութեան ինդիր մը համար: ան հանքերու վրայ ու- նեցած իր բոլոր իրաւունքներէն հրաժարած էր, պայմանաւ որ «արեւ»ը անողծ վիճակի մէջ իրեն արուել:

— Ամէն պարագայի տակ առարկան արկզի մը մէջ է եւ զան բանալու իրաւունքը ինձի վերա- պահուած է: ըսաւ Տօն Մանուէլ:

— Կը մոռնաս որ մեկնումի պահուգ այդ արկզը ես տուած էի քեզի, որուն երկրորդ բանալին իմ մօտս է:

Տօն Մանուէլ, Ֆրանքին վրայ ատելութեան ակնարկ մը պտցուց, ու երկու երիուսարդները պըր- կուած բռունցքներով իրալու կը մօտենային կռուելու համար, երբ էտու՝ գոյնը նետած, երկուքին մէջտեղը նետուեցաւ:

վան Քորմիք քահ-քահ մը փրցուց եւ երկու հակառակորդներուն մէջտեղը կեցաւ:

— Չափաղանց դթոս կերպով ձեզ կը նախազ-

գուշացնեմ թէ, մենամարտիկները, ըստ կտակի տը-
րամադրութեան, ջնջուած կը համարուին էտափիս
ձեռքին տիրանալու մրցումին մէջ:

Տօն Մանուէլ ողջակի կատղած էր:

— Պր. վան Քորմիք, գոչեց ան, ինծի հետ
վերաբերուելու ձեր եղանակը խոկապէս անարդար ու
անվայել է: Ես այս արկածախնդրութեան մէջ իմ եւ¹
բնկերներուս կեանքը վտանգի տակ դրի ու մահէն
հրաշքով միայն ազատեցայ եւ նոյնիսկ ժամանքը ալ
յաջողեցայ իմ ձեռնարկիս մէջ, մինչ դուք մէկ խոս-
քով կը դատէք այս բոլորը եւ անարդար եղրակա-
ցութեան մը կը յանդիք:

Սեղանաւորը, յանկարծ, լուրջ դէմք մը առաւ:

— Դուք էք որ բացարձակակէս անարդար էք,
Տօն Մանուէլ, պատասխանեց ան խիստ ձայնով մը:
Արդիոք ես ձեզ նախապատռութիւն չէի² տուած
եղբօրս յատակագիծները ձեզի յանձնելով: Բաղդը
այնպէս ու զած է որ դուք չնպաստաւորութ այս ա-
ռաւելութենէն: Այս, գառն է այս, բայց բարկանա-
լու ոինչ կայ այստեղ: Այս ձախողանքէն յետոյ
պարտաւոր ետ կտակին տրամադրութեանց տառը տա-
ռին հետեւելու:

— Եթէ իրերը միեւնոն ակնարկով չդատենք,
այն ատեն դուք ալ կը համոզուիք թէ ես եմ որ
վերջ ի վերջոյ պիտի յաղթանակեմ:

Եւ ան հրաժեշտ առաւ վան Քորմիքէն դուարթ
տրամադրութեամբ:

Ջրանք Մարթէլ եւս քիչ յետոյ մեկնեցաւ, նա-
խապէս յայտարարելով վան Քորմիքին թէ ինք ալ
կ'երթար իքազպ լութեայի «արեւ» բ փնտռելու:

Օրիսրդ էտուի չմոռցաւ նաև Մարթէլին յաջո-
ղութեան մալթանքներ ալ ընելու:

Այժմ իր աղջկան հետ առանձին մնացած վան
Քորմիք՝ այսպէս արտայայտեց ի: գոհունակութիւնը:

— Ահա չափազնց հետաքրքրական մրցում մը,
ըստ ան, Մանուէլ շատ հարուստ է եւ թերեւս
նոյնքան ալ եռանդուն, իսկ Մարթէլ աւելի ուշիմ և
գիտնական է: Միայն թի մաղթելի էր որ Տօքթ.
Մօօր սատանայութիւնը չունենար թանկագին ադա-
մանդին փնտռութին ելլելու այս երկու մրցորդնե-
րէն առաջ:

ԳԼՈՒԽ Գ.

ԱԼԻՔՆԾՐԷՆ ԱԶԱՏՈՒԱԾ ՇՐԵՒԾ

Պ. վան Քորմիք կատակ մը ընելու ժամանակ
չափազանց մօտեցած էր իրականութեան: Տօքթ.
Մօօր՝ իքազպալսէթեայի Արեւը Մեքսիկայի ծոցին
յատակը լքելու երրեք ալ գիտաւորաւթիւն չուներ և
եթէ մինչեւ հիմա զայն որուառ չէր ձեռնարկած,
պատճառներն ու պարագաները իր կամքէն բոլորո-
վին անկախ էին:

Կանոնաւոր զինուորական ուժերէն անընդհատ
հետապնդուած, երրեմն յաղթական, երբեմն պար-
տուած, ան, զրօսանաւուն փացումէն ի վեր, վայր-
կեան միակ դադար չէր ունեցած: Ասկէ զատ, Տօն
Մանուէլ, որ Մորլոսին անձնուիրութեան յնորհիւ-
ազառուած էր, — բան մը՝ որ Տօքթ. Մօօր կ'անգի-
տանար, ժամանակ չէր կ'բանցուցած իր վրեժը
լու ձեզու Տօքթօրէն:

Արդարեւ, Մանուէլ վաշինկթընի ծերակոյտին
ինդրագիր մը մատուցած էր եւ օր մըն սւլ ամերիկ-
եան յածանաւ մը՝ հուժկու հրետանիով զինուած՝
ծոցին մէջ երեւցած էր ու ճիշդ ապստամբներու-
թերգին զէմ դիրք բռնելով ոմբակոծած էր անոնց աժ-
րոցը եւ քանդած այդ թաքստոցին պաշտպանութիւ-
նը հանդիսացող քանի մը թնդանօթները:

Այս կարճատեւ արշաւանքէն վերջ յածանաւը
մեկնած էր, իրեւ թէ բան մը պատահած ըլլար, և
հնդիկները գոհ մնացեր էին ոմբակոծումով, քանի որ
ամերիկացիները զինուոր ցամաք չէին հանած:

Այս գեպքէն քանի մը օրեր յետոյ, փոքրիկ ա-
ռավաստանաւ մը երեւցած էր ծոցին մէջ, ամերիկ-
եան գրօշով, ու Տօքթ. Մօօր ամերիկեան կառավա-

րութեան նոր իստութիւնները չհրաւիրելու համար իր վրայ, այս նաև ալ սուզելու իր գաղափարէն ետ կեցած էր:

Նաւուն բնակչութիւնը ,թիւով հինգ հոգի, խաղալասէր տրամադրութիւններ ունենալ կը թուէր: Բայց եւ այնպէս, Տօքթ. Մօօրի գաղտնի հետազօտութիւններէն հասկցուեցաւ թէ՝ այս նորեկները տեղեկութիւններ կը հաւաքէին Տօն Մանուէլի զրուանաւու քանդումին ու սուզման մանրամասնութիւններուն վրայ:

Տօքթ. Մօօր վայրկեան միսկ չտարակուսեցաւ թէ ամերիկացիները «Իքազպալսէթայի Արեւ»ու փնտութին ելած չըլլային ու վճռապէս որոշեց անոնցմէ առաջ սկսիլ գործի և տիրանալ ցանկացուած ազամանդին:

Տօքթ. Մօօր այս անդամ սակայն իր հաշիւններէն միոյն մէջ սխալուած էր: Եկողները Տօն Մանուէլի մարդիկը չէին, այլ անոր հակառակորդին՝ Ֆրանք Մարթէլին բարեկամները: Ֆրանք անձնապէս առագաստանաւուն մէջն էր ու պիտի վարէր այս փենտրութը:

Մինչ Զարլըսթաունի մէջ՝ Տօն Մանուէլ ժամանակ կը վատնէր նաւ մը գտնելու եւ պէտք եղած իրեղններն ու սուզակները ճարելու, անդին Ֆրանք Մարթէլ առանց մարդու բան իմացնելու Նիու-Օրլէան կը հասնէր ու գտնելով անհրաժեշտ նաև ու կազմածները ճամբայ կ'ելլէր դէպի արկածին վայրը:

Ֆրանքին պատրաստութեանց արագութիւնն ու պարզութիւնը թոյլ տուին իրեն որ ան իր հակառակորդէն երեք օր առաջ հասնէր Եսուքադանի ծոցը: Օրիորդ էտտիին գաղտնի մէկ հեռագիրը Մրանքին կը տեղեկացնէր Տօն Մանուէլին եւս մեկնումը: Պէտք էր որ ուրեմն, այս վերջնոյն ժամանումէն իսկ առաջ ամէն ինչ աւարտէր:

Ֆրանք հարպ կութիւնն ունեցաւ էր իր հետ առնելու նաեւ մասնաւոր լուսանկարիչ գործիք մը ընդօվիեայ տեսարաններ լուսանկարելու համար: Այս առարկան կը բաղկանայ տուփէ մը եւ ելեքտրական զօրաւոր լոյսով լամբարէ մը, որոնք գերատլանտեան յատակ տեսարաններ առնելու կը ծառային:

Երիտասարդ գիտունը այս գործիքին կցած էր նաեւ մասնաւորաբար յարժարցու ծ շարժանկար մը, զոր առագաստանաւուն վարի յարկին մէջ տեղաւորած էր: Այս ինելացի գի տը շատ դիւրաւ Ֆրանքին ցոյց տուաւ Տօն Մանուէլի զրուանաւուն բեկորները ծովուն յատակը:

Դժբախտաբար առաջին օրը ծովը ալեկոծ ըլլալուն, քննութիւններու արդիւնքը կիսկատար մնաց ու գրեթէ ապարդին անցաւ:

Հետեւեալ օրը ծովը խաղաղ էր: Ֆրանք առագաստանաւուն յատակը յարդարած բերին վրայ կը րցաւ տեսնել բազմաթիւ չնաձուկիրու տողանցումը, որոնք հազարներով կը գտնուին Մեքսիկայի ծոցին մէջ: Նմանապէս հանդիսատեսը եղաւ բնիկներու ծովերքին վրայ կատարած մարդարիտի որսորդութեան, բայց Ֆրանք մինչեւ հոս զրուանաւուն հետքէն բան մը գտաւ:

Թանի մը անդամներ ան կարծեց զրուանաւուն հառած ըլլալ, անեսնելով խոշոր ծառերու կոճղեր, որոնք Գորտիլէո գետին կողմէ անտառներէն խլուած է ծովը քշուած էին:

Գերջապէս, երրորդ օրուան կէսօրէն ետքը, Ֆրանք մէկ միլ հեռաւորութեան վրայ նշմարեց կողէն ևեղքուած զրուանաւը, որ կուշտին վրայ պառկած էր ծովսւն յատակը: Անմիջապէս հրաժայեց որ առագաստանաւը աղէտին վայրը մօտենայ ու երկաթ նետէ: Զբուանաւը ութ տասը մէթր խորւնկ ջուրիքու տակ կը գտնուէր: Ֆրանք, առանց ժամանակ կորսնցնելու, չուանէ հաստ սանդուղներ իջեցուց ծո-

վուն մէջ եւ սուզակներուն հրամայեց պատրաստ գտնուիլ:

Ան իր պատրաստութիւնները լրացուցած էր եւ գործի պիտի սկսէր, երբ նաւազ մը եկաւ իրեն հաղորդելու թէ, երեք միլ հեռաւորութեան վրայ, հիւսային-արեւելեան ուղղութեամբ նաւ մը նշմարուած էր; Երիտասարդ գիտնականը հեռադիտակովը անմիտապէս ստուգեց թէ եկողը ամերիկեան դրօնով նաւ մըն էր եւ անզայման ատիկա Մանուէլինը կը բնար ըլլալ:

— Երեք քառորդ ժամէն արդէն մեզ կը հասնի, դիտել տուաւ նաւազը:

— Այդ պատճառաւ իսկ պէտք է որ փութացնենք մեր աշխատանքը:

Ֆրանք առագաստանաւուն վարը իջաւ, բայց հոն մեծ եղաւ իր յուսախարսութիւնը: Իր առագաստանաւը այժմ քանի մը հարիւր մէթը հեռու էր ըլլրօսանաւուն խլեակներէն, որոնց ամէն անրամասնութիւնները յստակօրէն կը տեսնուէին ելեքուրական բեմին վրայ, իր հանձարեղ գործիքին շնորհիւ:

Ֆրանք շատ որոշ կերպով կը զանազանէր թէ գորչ ստուերներ ամենակատարեալ ռարպիկութեամբ կը լողային զբօսանաւուն շուրջը, կո մտնէին անոր ներքնամասը ու դուրս կ'ելլէին անկէ, առանց ամենադոյզն սարսափն ունենալու շնաձուկերէն պատառ պատառ ըլլալու, որոնք կը շրջապատէին լողացողները: Յետոյ կամաց սակայն այս գորչ ստո երները անյայտացան:

Երիտասարդը հասկցաւ անցուշտ, թէ Տօքթ Սօօր իր տրամադրութեան տակ սուզակներ չունենալուն, մարգարիտի ծարպիկ լողորդ-որսորդներու օժանդակութեան դիմած էր, իքազպալուէթայի Արեւուն տիբանալու համար: Այս տարօրին կ կարժամորթները, զինուած պարզ դանակներով, իրենց որ-

սորդութեան ընթացքին քաջաբար կը յարձակին շընաձուկերու վրայ, զանոնք վիրաւորելով փորէն, ուր իրենց մորթը համեմառաբար աւելի փափուկ է, ճիշդ այս պահուն, երբ այս ովկէանեան գազանը կոնակի վրայ կը դառնայ ու կ'ո զէ կուլ տալ կամ պատառ պատառ ընել իր զոհը: Տօքթ Սօօր իքազպալուէթայի Արեւուն որսոր ութեան համար ասկէ աւելի լաւ ու նպատակայարմար գործիքներու չէր կրնար դիմել:

— Բայց եւ այնպէս, ըստ ֆրանք ինքնիրեն, չեմ կարծեր որ մնտու ը բանալու յաջողած ըլլան, ուր Մանուէլ պահած էր իքազպալուէթայի Արեւունը:

Այսպիսի մտածումներու մէջ էր ֆրանք երբ կատաղութեան էիչ մը արձակեց, ելեքուրական բնենին վրայ դիտելով զրօսանաւուն բեկորները, ուր յատակօրէն կը տեսնու էր խնդրոյ առարկայ արկղը, որ բացուած եւ պարունակութիւնն ալ վերցուած էր:

Տօքթ Սօօրի գիտութիւն եւ երեւակայութեան շնորհիւ, կարժրամորթ լողորդները ամէն տեսակգործիքներն հետերնին առած եւ մնտուկին կղզանքը կոտրած էին: Ասիկա պատահած էր էիչ այն պահուն, երբ ֆրանք գործի-պիտի ձեռնարկէր, այնպէս որ եթէ յապազած ըլլար, գուէ ամէնէն առաջ տիրանար թանկագին ադամանդին:

Կատղած եւ յուսահատ, ֆրանք կամուրջը ելաւ եւ հրամայեց նաւազներուն ընդհատել աշխատանքի պատրաստութիւնները: Նաւուն մարդիկը ապչած էին տեսնելով իրենց տիբոյ այս անսովոր ընթացքը, որովհետեւ անոնք ֆրանքին մօտ անյոդողով կամք մը տեսած էին: Ֆրանք Մարթէլ ուղղակի փացած ու ձախողած կը համարէր իր առաքելութիւնը ու պարաններու գէզի մը վրայ նոտած խորունկ մըտածումներու մէջ ընկղմած էր, երբ տեսաւ Տօն Մանուէլի նաւը, որ կամաց կամաց կը մօտենար իր առագաստանաւուն:

Նաւուն կոնակին վրայ, Տօն Մանուէլ ոտքի կե-

ցած ու թեւերը խաչաձեւած, սրտառովի կ'ուզէր իմանալ Ֆրանքի աշխատութեանց արդիւնքը:

Քանի մը վայրկեան յետոյ, Ֆրանք՝ սթափելով հեռաղիտակը ձեռքն առած էր ու գիմացի ծովափը կը դիտէր: Ան որոշապէս կը տեսնէր թէ կարմրամորթերը, արտառոց գոյներով զգեստներ հագած, բարձրահասակ անձի մը չուրջ հաւաքուած էին եւ ,արգանքով մտիկ կ'ընէին զայն: Անիկա բարձրահասակ էր, չոր ու խստագիշ եւ ուսին նետած կտաւի խոշոր կտորը հազիւ կրնար ծածկել իր նոյնքան խոշոր մօրուքը, որ մինչեւ մէջքը կ'ինէր: Այս անձնաւորութիւնը, որ մեքսիկեան ազգային զգեստը կը զրէր, իր ուսին ունէր նաև հրացան մը:

Ֆրանք մտածեց թէ այս մարդը Տօքթ. Մօօրը կրնար ըլլալ: Թիչ յետոյ արդէն ստուգեց, իր հեռաղիտակին շնորհ ւ, թէ խսկապէս նոյն ինքն էր, քանի որ ան կարմրամորթի մը ձեռքէն երկար ու վայրուն առարկայ մը կ'ստանար ու զայն կը գնէր իր գրպանը: Յետոյ այս ամբողջ խումբը արդէն կը հեռանար այդ տեղէն:

Տօքթ. Մօօր, իր ցանկացած առարկային տիրանալէ յետոյ, այժմ կը քաշուէր Գորտիլէր գետին երկայնքը: Պէտք էր ուրեմն հետապնդել զինքը, թանկագին առարկան տեղ մը պահելէ առաջ: Ֆրանք բոլորովին անկարող կ'զգար ինքզինքը, այսպիսի արկածախնդրութեան մը ետեւէն վազելու համար: Ատկայն, ընդհակառակը, Տօն Մանուէլ բաւական շատ մարդիկ ունէր իր հետ ու թերեւս անոնց աջակցութեամբ հետապնդում մը յաջողութեամբ պակուէր:

Այս խորհրդածութ ւնները սակայն վճռական կամք մը ստեղծեր էին Ֆրանք Մարթէլի քով, որ յանկարծ որոշած էր իր հակառակորդին՝ Տօն Մանուէլին աջակցութեան գիմել առամարտար: Կարիւրը՝ նախ պէտք էր իքազպալսէթայի «արեւ»ը խլել Տօքթ. Մօօրի ձեռքէն, յետոյ կարելի էր մտածել միացեալի մասին:

Ճիշդ այս պահուն առագաստանաւն ու զբօսանաւը իրարու մօտեցած էին: Ֆրանք յուշատետրէն թերթ մը պատուց եւ քանի մը տող գիր գրելով հաւազի մը միջոցաւ զայն ուղարկեց Տօն Մանուէլին: Բանագնացը նաւակով մը զբասանաւ գնաց ու նամակը յանձնեց Տօն Մանուէլին, որ առանց ժամանակ կորսնցներու եկաւ Ֆրանքին քով:

Երկու հակառակորդները զիրար բարեւելէ յետոյ,

— Պարոն, ըստ Տօն Մանուէլ, եթէ վստահ թէ չէք սիալուիր ձեր հաշիւներուն մէջ, պատրաստ եմ ընդունելու ձեր առաջարկը:

— Աինեօր, պատասխանեց Ֆրանք, եթէ իսպատմութեանս կը տարակուսիք, եկէք գութ ալ անձամբ սոուգեցէք իս տեղեկութիւններս:

Պատրաստ եմ ձեզի հետեւելու:

Մարթէլ, Մանուէլը առագաստանաւուն ներքեւի յարկը առաջնորդեց, ուր ելեքտրոսկան բեմը կը գրտնուէր ու քառորդ ժամուայ գաղտնի խօսակցութեան մը ընթացքին ամէն ինչ պարզեց անոր:

Երբ անոնք վեր ելան, երկուքին գէմքին վրայ արտասովոր մտերմութեան մը արտայայտութիւնները կը տեսնուէին: Իրարու ձեռքը սեղմելով սիրալիր կերպով բաժնուեցան: Հայտութիւնը գոյացած էր:

Հաստատելէ յետոյ թէ կարմրամորթ լողորդները կոտրած էին թանկագին աղամանդին արկզը, Տօն Մանուէլ համամիտ գտնուեցաւ Ֆրանքին՝ հետապնդելու համար Տօքթ. Մօօրի «ազակախումբը Այս զակներն ու նաւաստիները միասին հաշուելով՝ Տօն Մանուէլ իր զբօսանաւուն վրայ քառասուն հոգի ու Մանուէլ իր ստորագրութեան մասին վրայ մնացին հոկոնէր, որոնցմէ տասնը նաւուն վրայ մնացին հոկոնէր ամամար: Մնացեալ երեսունը՝ զինուած հըգութեան համար: Մնացեալ երեսունը՝ զինուած հըգութեան համար: Միանկանին միասին հաշուելով, ցամաք ելան ու մինչեւ բերդին ստորոտը յառաջացան:

Այս կռուողներուն մէջ, արդէն շատերը պատերազմներու ժամանակցած էին Փիլիպեան կղզիներու մէջ, ուրիշներ գայրի անասուններու որսորդներ էին (քառ պօյ) ու վարժուած արկածալից կենցաղի մը, մանաւանդ որ այս արշաւանքը իր առինքնող կողմերն ալ ունէր, քանի որ Տօն Մանուէլ իր մարդիկը, յետ իր առաքելութեան աւարտումին, լայնորէն վարձատրելու երաշխիքներ ալ տուած էր:

Ասկէ զատ հաւանական հերոսական դրուագներու համար ալ Տօն Մանուէլ բացառիկ նուէրներ խոստացած էր:

Խումբը երկու ջոկատի բաժնուեցաւ: Առաջինը, դրուած Տօն Մանուէլի հրամանառարութեան տակ բերդը պիտի զարնէր ձակատէն, իսկ երկրորդը՝ առաջնորդուած Ֆրաբէն, թշնամին կռնակը պիտի անցնէր: Այս բաժանումէն յետոյ կռուողները՝ բարձէ բաւական հռացան ու տարածուեցան բլուրին ստորոտը, կարելի եղածին չափ կրակի նուազ մակարդակ ներկայացնելու համար:

Բերդին պատերը բլուրէն բաժնուած էին առուէ մը սրուն մէջ տեսականօրէն ջուր կար, հաղորդակցութիւնը կր կատարուէր առկախ առուի մը միջոցաւ: Յերդը իր վերջին ուժակոծումէն յետոյ աճապարանօք նորոգուած էր ու կարգ մը տեղեր տակաւին կիսաւարտ էին:

Տօն Մանուէլի խումբ, բերդին մօտեցաւ մինչեւ երկու հարիւր քայլ, բայց կատաղի կրակի մը առջե չկրցաւ այլեւ յառաջանալ ու կանգ առաւ, երկու զինուորներ վիրաւորուած էին ու օնացեալները ժայռերու, և ծառերու կոճկրուն ետեւ գիրք բանած էին: Ամէն անդամ որ ամերիկացները յոռաջանալու փորձ ընէին կարմրածորթները տեղատարափ գնդակներով կը պատասխանէին: Այս դրութիւնը բաւական երկար շարունակուեցաւ: Յանկարծ բերդին ետեւ կողմէն կատաղի հրացանաձդութեան մը ձայներ լըս-

ուեցան: Ասիկա Ֆրանք Մարթէլին հարուածն էր, որ առանց նշմարուելու թշնամին զայն կռնակէն զարնելու յաջող ձեռնարկ մը ունեցած էր:

Ֆրանքի այս յարձակողականը Մանուէլին ձականը թիթեցնելով, այս վերջինը առանցքամանսկ' անցընելու իր զինուորներուն հետ առաջացաւ մինեւ ցընելու մին կացինի հարակախ կամրջակը և նաւազներէն մին կացինի հարապանի կամրջակը մը զգթաներէն մին ջախչախեց զայն վարանելու համար: Բայց այս պահուն կարմրածորթներու համար համար: Բայց այս պահուն կարմրածորթները ետ մղելով, դարձեալ Մարը Ֆրանքին զինուորները ետ մղելով, դարձեալ անուելին կողմը իւնուած էին ու ցիրուցան ըրած անուելին կողմը իւնուած էր:

Այս դրութիւնը յաւիտենապէս կրնար շարունակուի, եթէ Տօն Մանուէլ Ֆրանքին երկրորդ յարձակողականէն օգոստելով չմօտենար առկախ կամուրդակողականէն օգոստելով զայն օգը հանէր: Ֆրանք պայշին ու տենամիթով զայն օգը հանէր: Ֆրանք պայշին յառաջ եկած խառն սշվոթութիւնէն օգոստելով յառաջ եկած խառն սշվոթութիւնէն օգոստելով արդին բերդին մէջ մտած էր ու միւնչին քաղելով արդին բերդին մէջ մտած էր ու միւնչին քաղանակ Տօն Մանուէլի զինուորներն ալ յաջողած ժամանակ Տօն Մանուէլի զինուորներն ալ յաջողած ժամանակ, էին կամուրջին քանդուած մասէն վեր բարձրանալ, դէպի բերդին ներքնամասը:

Ամերիկացի երկու պիտերը այս յաջողութիւնէն յատոյ բերդին վրայ իրարու միացան ու շնորհաւորեցին զիրար, բայց մեծ եղաւ իրենց զտրմանքը տեսնելով թէ մարդ ու մարդածան չէր մնացած հոն: Ուումբեր և եւ ուազմամթերքի շտեմարանը պարապ էր ու ան ը գրան վրայ հետեւեալ հեգն սկան դրութիւնը կախուած էր իւաւաքարտով մը:

«Տօթ: Մօօր իր ամերիկացի հիւրերուն իր անկեղծ յարգանքները կը ներկայացնէ»:

Ամէն մեղքին վրայ, այս աւազակը մեր քըթին, ալ կը ինդայ, պոռոց Տօն Մանուէլ բարկութեամբ:

— Հիմա կը հասկնամ իր մատքը, ըստ Ֆրանք, անպատճառ հոս քանի մը մարդ թողած է Տօթ: Մօօր, մեզ զրաղեցնելու համար ու ինք փախուստ տուած է անտառներուն մէջ, պարզապէս իւաբուած հնք ձախողած ենք:

— Զենք գիտեր թէ ո՞ր ուզութեամբ փախած է:
 — Արդէն գիշերը վրայ կը հասնի ու ես չեմ
 կրնա . նաւաստիներս մէկիկ մէկիկ գնդակահարել
 տալ հոս . առագաստանաւուս վրայ ալ գրեթէ մարդ
 չեմ թուած:
 — Կարծեմ թէ, պատասխանեց Ֆրանք Մար-
 թէլ, այս անգամ իքազպալսէթայի Արեւը միանգամ
 ընդ միշտ կորսուած է:
 — Կրնայ ըլլալ, ո . յց ես դեռ իմ վերջին խօսքս
 չեմ ըստ:
 — Եւ ոչ ալ ես:
 Յետոյ լոռութիւն մը տիրեց:
 — Դուք անպատճառ առագաստանս՝ պիտի
 վերագառնաք, հարցուց Մանուէլ:
 — Ոչ, սինեօր, ես այստեղ պիտի մնամ . միայն
 պիտի խնդրեմ իմ նաւազներուս ըսել որ՝ գիշերը ին-
 ձի չոպասեն:
 — Կրնս՝ իմանալ թէ ինչ ծրագիրներ ունիք,
 հարցուց Մանուէլ զարմացած:
 — Զարժանալու բան մը չկայ, պիտի փորձեմ
 Տօքթ . Մօօրի հետքը գտնել . պէտք չէ ան շատ հե-
 տու ըլլայ մեզմէ, մինչդեռ ևթէ վաղուան մնայ, բո-
 լորովին կը կորսնցնենք զինքը . . .
 — Դուք չեք հանչնար Մեքսիկան, թէ որքան
 վտանգներով լեցուն երկիր մըն է: Չեր ամէն մէկ
 քայլափոխին վտանգ մը արդէն կը հետապնդէ ձեզ,
 մանաւանդ երբ երկրին ներսերը յառաջանաք . . .
 — Ոչ, մէկ բան կրնայ իմ որոշումս փոխել տալ
 ինձի:
 — Ուրեմն յաջողութիւն: Յտեսութիւն Պ. Մար-
 թէլ:
 — Յտեսութիւն սինեօր:

Վերջին անգամ մըն ալ ւրարու ձեռքը թօթուե-
 լով բաժնուեցան: Ֆրանք գէպի անտառները կը յա-
 ռաջանար իսկ Մանուէլ նաւաստիներուն հետ միասին

կ'իջնէր բլուրէն իր զբօսանաւուն վրայ երթալու հա-
 մար:

Բայց, Տօն Մանուէլ՝ իր ընկերոջ օրինակէն ազ-
 դուած՝ չկրցաւ բաժնուիլ ցամաքէն ու նաւազները
 բոլորն ալ նաւ նստեցնելէ յետոյ, վերադարձաւ դէ-
 պի անտառը:

Արեւը արդէն բոլորովին անյայացած էր եւ
 իսր մթութիւն մը հետզհետէ կ'իջնէր վիթխարի ան-
 տառին վրայ:



ԳԼՈՒԽ Դ.

ՏՕՆ ՄԱՆՈՒԷԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Տօն Մանուէլ յանկարծ յիշած էր թէ այս անհիւրնկալ երկրին մէջ բարեկամ մը, եւ անձնուէր բարեկամ մը ունէր յանձին Մորէլոսի՝ Մեքսիկացի այն գործառորին, որ քանի մը շաբաթ առաջ, րդրոսանաւուն խորտ սկսւմէն յետոյ իր կեանքը ազտած էր:

Մորէլս, անտառին մուտքին վրայ, քարանձաւի մը մէջ կը բնակէր, ծածկուած վայրի ծառերով եւ մշտադալար բոյսերով, զոր բիզարի նկարագրութեանցը մէջ յիշուած էր:

Հաւատարիմ Մեքսիկացին Տօն Մանուէլը տեսնելուն ոեւէ զարմանք չարտայայտե, ու ըստ անոր:

— Ոինեօր, արդէն կ'սպասէի ձեզի:

— Ուրիմն օր ւան անցուղարձերուն տեղեակ ես:

— Այս սինեօր, խրձ'թիս սեմէն ամէն բանի հետեւեր էի:

— Կրնա՞ք ինձի ապահովել այն բոլոր միջոցները, Տօքթ։ Մօօրին մօտենալու համար:

— Տօքթօրը ձեզ կը սպաննէ, որովհետեւ իքազպալսէթայի սուրբ դոհարը դուք յափշտակած էք իր պահուած տեղէն:

— Ես ոչ Տօքթ։ Մօօրէն եւ ոչ ալ կարմրամորթ հնդիկներէն կը վախնամ:

Ու Տօն Մանուէլ չեշտակի նայեցաւ Մորէլոսի աշքերուն մէջ:

— Դուն իմ կեանքս ազատեցիր, ըստ ան, ու ես քեզի մեծապէս երախտապարտ եմ; Բայց այժմ կ'ուզեմ հասկնալ թէ իսկապէս կրնա՞մ վստահիլ ձեւ

զի: Դո՞ւն ալ միթէ կը հպատակիս Տօքթ։ Մօօրի հրամաններուն, կ'ուզեմ որ ննծի այս մասին անկեղծութեամբ արտայայտուիս: Կ'ենթադրեմ թէ իքազպալսէթայի Արեւը փրկելու համար կը վախնասինձի օժանդակելու եւ գուցէ կը սարսափիս չար ոգիներէ եւս:

Մորէլոս բողոքի շարժում մը ունեցաւ:

— Ես կատարեալ կարմրամորթ հնդիկ մըն եմ, ըստ ան, ու իմ երակներուու մէջ սպիտակ արի ն կը հոսի. Ես իմ ազգեկ նախահայրերուս հաւատքը չունիմ, որոնք քրիստոնէուն եան ծառայելով հանդերձ, գաղտափողի կը պաշտեն նաեւ. հին աստուածները: Մեր երկրին մէջ, այստեղ, հնդիկ մը չկայ որ իր դաշտին մէջ կուռք մը թաղած չըլլայ զայն աւելի արգասաւանդ գարձնելու համար: Ես կ'ատեմ Տօքթ։ Մօօրը, որովհետեւ եթէ ան իշխանութեան գլուխ գայ, ազքատները շատ աւելի պիտի տուժեն իրմէ, բայց բոլոր հնդիկներն ալ անոր կը նային իբրեւ անեղ դեւ մը . . .

Տօն Մանուէլ կը գողար անհսմբերութենէն, անկը հասկնար թէ՝ հակառակ հաւաստումներուն, հաւատարիմ մեքսիկացին բոլորովին զերծ չեր աւելորդապաշտութիւններէ ու Տօքթօրէն չափազանց վախնալով հանդերձ, կ'ուզեմ օդուակար ըլլալ իր սպիտակ տիրով:

— Ոինեօր, ըստ վերջապէս Մորէլոս, ձեզի պիտի հայթայթես բոլոր միջոցները Տօքթօրին քով երթալու համար, բայց պիտի չընկերանած ձեզի, որովհետեւ վստահ եմ թէ գնդակահարել կուտայ զիս այս արարքիս համար:

— Լաւ ուրեմն, առանձինն պիտի երթամ, չեմ ուզեմ որ ինձի համար զոհուիս, բայց ի՞նչ պէտք է նել:

— Նախ հանէ այս զգեստող, որ քով կրնայ մատ-

նել: Պէտք է որ աղքատ հնդիկի մը երեւոյթը առնես, կասկած չարթնցնելու հաժար: Եկուր հետո ու շուտով պիտի կերպարանափոխեմ քեզ:

Մորէլոս Տօն Մանուէլը խրճիթը տարաւ եւ երբ կէս ժամ յետոյ երկուքը միատեղ գուրս կ'ելլէին՝ ամերիկացին բոլորովին անձանաչելի դաշտած էր: պետիրը ածիլուած եւ մազերը հնդկական ձեւով սանտըրուած էին: Բնիկներու գործածած մէկ փոշիի շընորհիւ դէմքն ու ձեռքերը խիստ դորշ գոյն մը առած էին: Վերջապէս ան հագած էր ծակ վերարկու մը եւ ծառի կեզեւէ յարմարցուած տրեխներ: Արժաւենինի թելերէն շինուած գլխարկ մըն ալ կ'ամբողջացնէր իր ծպուումը:

— Դեռ կատարեալ չես ըսաւ Մորէլոս, պէտք է որ ձախ ձեռքիդ ափին մէջ մասնաւոր նշան մըն ալ գծագրեմ, որ քեզի թոյլ պիտի տայ ամէն տեղ մըտնելու:

Մեքսիկացին ծառի մ. վրայէն քանի մը միջատներ հաւաքեց զրո զգելով, անոնց արիւնով Տօն Մանուէլի ափին մէջ «եռուքա» ծառին ծաղիկը նկարեց. Մեքսիկացիները այս ծառին թելերէն իրենց զգեստները կը հիւսեն, եւ իր անունով մկրտած են եռուքաթանի ծոցը:

— Այժմ հետեւէ ինձի, քեզի պիտի ընկերանամ մինչեւ ռամբուն մէկ մասը:

Նեղ ռամբու մը մէջ մտան ու պահ մը լոյկ մընջիկ քալեցին, բայց Տօն Մանուէլ դիտեց թէ բոլորովին առանձինն չէին այս լուսութեան մէջ: Պահ մը հետոյ խուլ աղմուկ մը սկաւ լսուիլ. քովնոտի ռամբաներէն խումբ հնդիկներ կ'երեւէին:

— Հիմա, ըսաւ յանկարծ Մորէլոս, քեզ առանձինն կը թողում, որովհետեւ եթէ քեզ քիչ մըն ալ ընկերանամ, թէ քու եւ թէ իմ կեանքս կրնամ վըտանզել: Հետեւէ այս ամբոխին եւ ան քեզ պիտի առաջնորդէ ուր որ ծրագրած ես երթալ, մարդու

հետ մի խօսիր եւ ըրէ այն բոլորը որ ուրիշները պիտի ընեն, բայց միշտ մեծ զգուշութեամբ . . .

Նման քանի մը յանձնարարութիւններ ալ ընկելէ յետոյ, հաւատարիմ Մեքո կացին բաժնուեցաւ իր տիրոջմէն եւ անյայտացաւ մացաներու մէջ: Տօն Մանուէլ այլեւս բոլորովին մինակ էր հնդիկներու մէջ, որոնք եթէ պիտիկ կսկած մը ունենային իրմէ, պատառ պատառ կ'ընէին զինքը:

Ամբոխը վայրկեանէ վայրկեան կը բազմանար և դանդաղօրէն կը յառաջանար, ոչ ոք իրարու առջեւ անցնելու փորձ ընելով: Լուսինը ելած էր եւ անտառներէն վրայ յատակ պայծառութիւն մը կը սփռէր: Մանուէլին կը թուէր թէ այս վայրերը ծանօթ էին իրեն:

Արդարեւ չէր խարուած, ասիկա այն ծամբան էր, որ իքազպալէթայի տառարէն ծովեզերքը կ'երթայն: Պահ մը յետոյ ամբոխը կիսաքանդ եկեղեցին առջեւ կամաց կամաց սանդուղներէ բարձրանալով ներս կը մտնէր:

Մուտքին գրան առջեւ, մինչեւ իրենց ակոաները զ նուած չորս հնդիկներ պահակ կեց ոծ էին ու իւրաքանչիւրին ափը կը քննէին: Տօն Մանուէլ հետեւցաւ իր ընկերներուն օրինակին եւ առանց զգուարութեան ներս ընդունուեցաւ:

Բ, լոր այս տեսածները երազի մը պատրանքը կուտային իրեն եւ պահ մը ինքզինքը հարիւրաւոր տարիներ ետ նահանջած կարծելով, կը սպասէր որ մարդկային զոհ մ, հրամցուէր տաճարին կուռքերէն մէկուն: Զարժանքը գագաթնակէտին հասած էր, երբ նշմարեց որ ամբոխը այժմ տաճարին հսկայ սրանցին անցնելով դէպի նկուղը կ'իջնէր, այնպէս՝ ներէն անցնելով դէպի նկուղը կ'իջնէր, այնպէս՝ ինչպէս որ ինքն ու Սա Հարբըրը ժամանակին իջած էին:

Ստորերկրեայ ահազին նկուղին մէջ, ջաներու յորդ լոյսին տակ, Տօն Մանուէլ երկիւղով կը դիոէր

հազար թե երով հնդկական չաստուածներն ու կուռքերը, որոնք պատերու, սիւներու եւ առաստաղին վրայ քանդակուած էին; Կարմրամորթ հնդիկներու ամբոխը կատարեալ լոււթեան մը մէջ կը սպասէր: Բուրվառներու մէջ զգլիսի, եւ անուշահոտ խունկեր կը ծխէին, որոնց բարկ ծուիր բացարձակապէս կը դժուարացնէր շնչառութիւնը:

Տօն Մանուէլ գերմարդկային ճիգեր կը փո ձէր ինքինքը չերսնցնելու եւ օձիքը ձեռք չտալու համար; Թանի մը վայրկեան յետոյ ան ապշութեամբ տեսաւ սրահին միւս կողմը պարզու դ տեսարոնը:

Չորս հնդիկներ իքազպալսէթայի մոմիային վրայ գրուած քարը վեր կը վե ցնէին եւ կը հանէին այն փարջը, որ Մէքսիկացի հանգուցեալ կայսրին կմախքը կը պարունակէր:

Այդ պահուն սեւամօրուս ու բարձրահասակ մարդ մը — Տօքթ! Մօօրը — ամբոխն գուրս ելաւ եւ սուքաթանեան լեզուով քան՝ մը խօսքեր արտասանեց:

Տօն Մանուէլ կրցաւ անշուշտ այդ խօսքերուն իմաստը հասկնալ, բայց գիտեր էր թէ անոնք չափազանց գէշ տպաւորութիւն թողած էին: Յանկարծ վայրկենական լոււթիւն մը տիրած էր ու կը սպասուէր որ հանդիսաւոր բան մը կատարուէր:

Տօքթ! Մօօր գրպանէն փայլուն առարկայ մը հանած էր, զոր բոլորն ալ երկրպագութեամբ կը գիտէին: Տօն Մանուէլ զգաց թէ մտքի պայծառութիւնը կը որսնցնէր, ոտքերը կը գողացին ու սիրոը կը ձմլուէր, այդ առարկան իքազպալսէթայի Արեւն էր:

Բայց արդէն նախ քան իր զգացումներուն տիրանալը, Տօքթ! Մօօր թանկագին աղամանդը մոմիային վիզը անցուցած ու հնդիկներն ալ փարջին կափարիչը գոցելով զայն իր տեղը դրած էին, խոշոր քոր մըն ալ անոր վրայ զետեղելով:

Տօն Մանուէլ ՀՀմած մնացած էր ու ոեւէ կերպով չէր կրնար հասկնալ Տօքթ! Մօօրի մտայնութիւնը;

Ի վերջո, այն եզրակացութեան եկած էր թէ՝ Տօքթօրը հնդիկներու կրօնքը խորապէս ուսումնասիրելով անոնց բոլոր աւելորդապաշտութիւնները խրացուցած էր:

Մինչ Տօն Մանուէլ այս մոածումներու մէջ էր, Տօքթ! Մօօր խօսք առած էր ու իր հնչեղ ձայնը ըստորերկրնայ սրահին մէջ ուժեղ կերպով կ'արձագանդէր: Իր պէս օախօսութիւնը կարմրամորթերու վրայ մուծ ազգեցութիւն էր թողուր, որովհետեւ ան որքան յառաջանար իր բանախօսութեանը մէջ այնքան կը խանդգապուէին իր ունկնչիրները, որոնք փոխն ի փոխ բարկութեան, ատելութեան, տիսրութեան, զայրոյթի եւ խանդգապութեան դիմայեղութիւններ կ'ունինային: Եռյնիսկ վայրկեան մը քանի մը հնդիկներ՝ իրենցմէ ելած՝ գէնքերը մերկացուցած էին:

Վերջապէս Տօքթօրը խօսքը աւարտեց եւ չորս կարմրամորթերու հետ, որոնց օգնութեամբ իքազպալսէթա ի Արեւը իր գերեզմանին մէջ զետեղած էր, ճեղքեց ամբոխը եւ ստորերկրեայ սրահին գուրս ելաւ: Ամբոխը խորունկ ու լոիկ յարգանքով ճամբայ կը բանար իրեն: Յետոյ հնդիկները իրենց տիրոջ հետեւեցան, ջահները մարեցին եւ կարձ ժամանակի մէջ սրահը պարպուեցաւ:

Տօն Մանուէլ իր քայլերը դանդաղեցուցած եւ ամէնէն ետեւը մնացած էր: մթութենէն օգտուելով եւ իր կացութիւնը ներկայ պայմաններուն յամբացընելով ան սիւներու ետեւը պահուեցաւ: Իր ծրադիրը շատ պարզ էր: պիտի սպասէր որ հնդիկները կատարելապէս հեռանային աւերակներէն, պիտի բանար դամբանը ու պիտի տիրանար ցանկացուած աղամանդին:

Ան իր բոլոր սրտովը կ'օրհնէր քաջ Մորէլոսը, որ այսպէս բոլորովին անակնկալօրէն իքազպալսէթայի հետքին վրայ բերած էր զինքը: Եւ գերեջանիկ տը-

բամադրութիւններու տակ ան կը թելագրուէր առատաձեռնօրէն վարձատրել հաւատարիմ Մեքսիկացին:

Ժամ մը արդէն անցած էր հնդիկներու ցոռւումէն ի վեր եւ կատարեալ լուսթիւն կը տիրէր նըկուղին մէջ: Տօն Մանուէլ մտածեց թէ ժամանակն էր ծրագրէն գործի աննելու եւ դուրս ելաւ թաքստոցէն Քայլ մը յառաջանալով կարմիր ջահի մը աղօտ լոյսին տակ, յանկարծ զարմանքով տեսաւ Տօքթ: Մօրի բարձրահասակ ստուերը եւ անմիջապէս իր տերը քաշուեցաւ:

‘Բայց ի մեծ դժբախտութիւն ևւ սարսափ Տօն Մանուէլին, Տօքթ: Մօրը, այդ, մէկ ձեռքը ջահը իսկ միւսին պրառնինկ մը, նկուղին թորտիքը կը չըջաղայէր բան մը փնտուելու անձկութեամբ: Զնըշմարուելու համար Տօն Մանուէլ մէկ սիւնէն միւսին ետեւը կ'անցնէր, երբ Տօքթ: Մօր նշմարեց անոր ստուերը եւ սկսաւ հալածել զինքը սրահին մէջ: Փախրստականը գուցէ յաջողէր օձիքը ազատելու դէպի սանդուղները յառաջանալով, բայց տեղւոյն անծանօթիւնը եւ հնդկական տրեխներու պատճառած դանդաղութիւնը ժամանակ չձգեցին Տօն Մանուէլին, որ ոտքը սահելով թաւալգոր ինկաւ գետնին վրայ:

Դեռ ոտքի իսկ չելած, Տօքթ: Մօր իր զոհին գլուխը հասած եւ զայն կոկորդէն բռնած էր, ինեղդաման ընելու աստիճան պինդ: Վայրկեանի մը մէջ Տօն Մանուէլ չուաններով կապուած եւ կատարեալ անշարժութեան մատնուած էր:

— Տեսնենք այժմ թէ, ըստ Տօքթ: Մօր պաղկերով, ով է այն աւազակը որ կը յանդինի զիս լրտեսել:

Եւ ջահը կալանաւորին դէմքին մօտկենելով ուշագրութեամբ քննեց զայն:

— Տարօրինակ հնդիկ, մը բացաց ան պահ մը յետոյ:

Մանուէլ կը ջահար բացարձակ լուսթիւն պահել իր ինքնութիւնը ծածկելու համօր, բայց այս նախազգուշութիւնը աւելորդ էր, որովհետեւ Մորէլոսին

տուած հագուստները արդէն պատռուած էին ու մորթին սպիտակ զոյնը երեւան ելած էր հոս ու հոն քսկրտուելուն պատճառաւ:

— Իսկապէս տարօրինակ հնդիկ մը, կրկնեց Տօքթ: Մօր, տիրական ձայնով մը, բայց եւ այնպէս ան ձախ ձեռքին մէջ «Եռլքա»ի ծաղկիկին պատկերը կը կրէ . . . Աւելի գէշ մատնութիւն մը եւս, բայց կ'երգնուած որ մատնիչը իր մահուամբը պիտի քաւէ իր քոռութիւնը . . .

— Տօն Մանուէլ Գիրոկան եմ ես, պոռաց կալանաւորը, կրնալով աւելի երկար լուսթիւն պահել:

Տօքթ: Մօր հեգնական ժպիտ մը ունեցաւ:

— Շատ լաւ պատասխանեց ան, կ'ենթադրիմ թէ քիչ առաջ տեղի ունեցած արարողութեան ալ ներկայ է՝ ք եւ անշուշտ կ'սպասէիք որ այստեղիմարդ չը մնար. որպէսզի մեր աստծոյն մոմիա՞ գրգռէիք: Իմ խորին յարգանքներս Մինեօր, իսկապէս ժամանակ ալ չէք կորսնցուած:

— Միթէ ես ալ ձեզի նման իրաւունք չունէի՞ ցանկացուած աղամանդին տիրանալու, ըստ Տօն Մանուէլ հպարտօրին:

— Ոչ, Սինեօր, պատասխանեց Տօքթ: Մօր արտասովոր ուժգնութեամբ, ես եմ որ գտած եմ Ալվարատօյի նամակը, որ առաջին անգամ մատնանըշած էր իքազպալսէթայի Արեւուն գտնուած տեղը: տարիներ շարունակ գրադարաններու փոշիները պլըրտած եմ այդ գաղտնիքին տիրանալու համար: Այդ աղամանդը ինձի կը պատկանի: Արդէն անգամ մը ձերունի վան Թորմիքը ղիս կողոպտոց, ձեռքէս լիլելով իմ բոլոր գտած արձանագրութիւններս, այս անգամ այլեւս թոյլ պիտի չտամ որ կրկնուի այս կատակերգութիւնը:

— Ուրեմն, աղամանդ սիշտ տեղը Վան Քորմիքը ցոյց տուած է:

— Ոչ, այդպէս չէ: Սուտ է այդ, պոռաց Տօք-

Թօրը կատաղութենէն ինքնիրմէ ելած; Եթէ նոյնինկ այդպէս ալ եղած ըլլայ, չէ՞ որ իմ ցուցմունքներուս վրայ կրցած է ճշգել տեղը: Բայց, աւելցուց ան յանկարծ հանդարտելով, այս վիճաբանութիւնը աւելորդ է:

Տօքթ. Մօօր իր կալանաւորին վրայ ծռած էր, առանց այս վերջինը ժամանակ ունենալու հասկնալու համար իր թշնամւոյն ժամանակութիւնները, եւ անոր ուռնգերուն քլօրօֆօրմի սրուակ մը մօռեցուցած էր:

Մանուէլ, յանկարծ կիհ եկած, նոյնիսկ չըցաւ ճիչ մը անգամ արձակել եւ անկենդան վիճակի մը մէջ մտաւ. թմրեցուցիչին ազգեցութեան տակի:

Երբ իր թմրած վիճակին արթնցաւ եւ գինովութեան երկարատեւ վայրկեաններն ալ անցուց, այն ժամանակ միայն Տօն Մանուէլ հասկցաւ թէ ուր կը գտնուէր եւ ը ամրող մարմինը քստմնեցուցիչ սարռափ մը պատեց:

Տօքթ. Մօօր իր տեղը չէր փոխած, միայն թէ ձեռքին մէջ կը բռնէր իքազպալսէթայի Արեւը եւ Մեքսիկացի հինաւուրց կայսրին կմախքը մէկ կողմ շպրուած էր:

Գալով Մանուէլին, իր թշնամին օգտուելով անոր քնաթաթախ վիճակին, ծիշդ ու ծիշդ խոշոր փարջին մէջ զետեղուած մոժիային ձեւը տուած էր անոր՝ ծունկերը կզակին եւ բազուկները իսաչաձեւուած, հաստ պարաններով կապուած էր որոնք ամենափոքր շարժումն իսկ անկարելի կը դարձնէին...

Ոեղճին արխանը իր երակներուն մէջ կը սառէր եւ մազերը սարսափէն փուշ փուշ կը ըլլային:

— Զիս ի՞նչ պիտի ընէք, թօթովեց ան ինդ գուած ձայնով մը:

— Դժուար չէ զայն կռահելը, քեզ պարզապէս փարջին մէջ պիտի զետեղեմ, քու Մեքսիկացի կայսը բարեկամիդ կմախքին քովը:

Այս դժոխային մահուան առջեւ, սարքուած ան-

գութ թշնամիի մը կողմէ, զոր լու կը ճանչնար, Տօն Մանուէլ զգաց թէ իր քաջութիւնը եւ ուժերը հետզհետէ կը ջլատուէին ու պահ մը յետոյ մարեցաւ:

Տօքթ. Մօօր, որ սեւէ բանէ չէր ազգուէր, այս նուազումէն օգտուելով սկսաւ գործադրել իր սպառնալիքը: Մեծ զժուարութեամբ Մանուէլին մարմինը փարջին մէկ դրաւ, կափարիչը գոցեց եւ քարն ալ իր տեղը զետեղեց: Յետոյ հանդարտորին դուրս ելաւ սրանէն, հեծաւ ճին, զոր մուտքի դրան քով կապած էր, եւ քառ մրակ մեկնեցաւ:

Տօքթ Մօօր արեւածագին արդէն տաս քիլոմէտր օսմբայ կարսւ եւ Գորտիլիսի գիւղերէն մին հասած էր ուր մարդ չէր սահնար զին ը: Քանի մը ժամանակացաւ հօն, հագուստները փոխեց, մօրաւ քը ածիկել տուաւ եւ րոլ լովին կերպարանափոխուեցաւ:

Երեկոյեան այդ գիւղէն օամբայ ելաւ դէպի ամայ կայարան մը, ուր շոգեկառքը նստաւ: Հօն ճին եւ հրացանը ծախելով, առանց սակայն պրառնինկին զրկուելու, ան կրցած էր շոգեկառքի տոմսակը գնել եւ առաջին կարգ նստիլ:

Երեք օր ետք Ման Ֆրանչիաք հասած էր: Իր առաջին գործը եղաւ հօն երթալ փնտուէլ Լիսթը անունով վաճառական մը, որ մէքսեկացի լիսթը անունով վաճառական մը, որ մէքսեկացի ապստամբներու հետ յարաբերութիւն կը պահէր, անոնց հայթայթելով զինք եւ սազմամթերք: Լիսթը մեծ հասոյցով ծանօթացաւ Տօքթ. Մօօրին, որուն հետ կը թղթակցէր երկար ժամանակէ ի վեր:

Ճաշի ժամանակ հիւրը անոր հոյակապ աղամանդ մը ցոյց տուած էր եւ խնդրած որ լրջահայեաց միջնորդի մը միջոցաւ ծախել տար. Լիսթը սիրով ընդառաջնորդ այս առաջարկին:

Ազամանդի վաճառական մը հինգ հաջար տոլորի գնած էր այս աղամանդը, որ ապահովաբար իքազգնած էր աղամանդը Արեւուն մէկ փոքրիկ մասնիկն էր:

Քանի մը ժամ յետոյ Տօքթ. Մօօր Շնանկազագաքի նաւուն վրայ էր, հրաշալ, քապինի մը մէջ ու հագունամա կը սեկնէր: Մպատումը կատարեալ ընելու հագունամա մար ճամբորգութեան ընթացքին, ան սեւ ակնոցներ կը կրէր եւ նաւուն մէջ անունն էր վեր, ձօն Մաքուէլ Մեթոտիսդ աղանդի ղեկավարներէն մին:

ԳԼՈՒԽ Ե.

ՖՐԱՆՔ ՄԱՐԹԻԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Երբ Ֆրանք Մարթէլ բերդին գրաւումէն յետոյ Տօն Մանուէլէն բամնուեցաւ, շիտակ զիւղ մը գնաց, որ քանի մը հողաշխն տնակներէ բաղկացած էր, Տօքթ. Մօօրի փախուստ տուած ուղղութեան մասին քանի մը տեղեկութիւններ քաղելու համար:

Երիտասարդը նախ փոքրիկ հնդիկի մը դիմեց, որ կիսամերկ վիճակով փոշիներու հետ կը խաղար: Բայց բան մը չկրցաւ հասկնալ անկէ, որովհետեւ եռուքաթան բարբառով կը խօսէր փոքրիկը եւ ուրիշ լեզու չէր հասկնար:

Աւելի հեռուն, կոչտ նստարանի մը վրայ ձերունի հնդիկ մը նստած էր ու հիւանդ կ'երեւէր, որովհետեւ սրունքէն վիրաւորուած ու կապուած էր: Երիտասարդը ձերունիին մօտենալով աժենայն քաղաքավարութեամբ՝ հարցուց անոր թէ ո՞ւր կրնար տեսնել Տօքթ. Մօօրը՝ կարեւոր տեսակցութիւն մը ունենալու համար անոր հետ:

Հնդիկը կասկածոտ ակնարկով մը ամերիկացին ոտքէն զլուխը քննկէ յետոյ՝ լաւ սպաներէնով մը ժպտելով պատասխանեց:

— Անշուշտ, Սինեոր, կրնաք թերեւս տեսնել Տօքթօրը, բայց ասիկա դիւրին չի ըլլար ձեզի համար, որովհետեւ գիշերուան այս մթութեան մէջ քանի մը հազար մէթր օամբայ պէտք է կտրել անտառին մէջ, եր տեղը գտնելու համար:

— Ենդիր չէ, անպայման պէտք ունիմ տեսնելու զինքը, միմիայն ինծի համբայ ցոյց տուէք:

Եւ իր խնդրանքին ոյժ տալու համար քանի մը տոլար սահեցուց ձերունի հնդիկին ափին մէջ:

— Գիտեմ որ, պատասխանեց հնդիկը վայրկ-

եան մը վարանումէ յետոյ, Տօքթ. Մօօր հանդիսաւոր հաւաքոյթի մը պիտի նախագահէ իքազպալսէթայի տաճարին մէջ: Հետեւեցէք ուս գացող ամբոխին, անկարելի է որ կորսուիք: Երբ աւերակները հասնիք Տօքթօրը կանչել կուտաք ուեւէ մէկու միջոցաւ:

Ծերունի հնդիկը նուն ինքն թորիպիօն էր: Եասորդ օրուան կրիւներուն մէջ ոռքէն վիրաւորուած էր եւ այս պատճառաւ տեղէն չէր կրնար շարժէլ թորիպիօն շատ լաւ գիտէր որ այս ամերիկացին ձեռքի «եռւքա»ի ծալիկը կրնալով ցոյց տալ պիտի չը կրնար տաճարէն ներս մտնել եւ տեղն ու տեղը պիտի ձերբակալուէր:

Աւելի ապահով ըլլալու համար, Ֆրանքին մեկնումէն անմիջապէս յետոյ, թորիպիօն փոշիներուն հետ խաղացող պզտիկը կանչելով որյն թղթիկը տուաւ անոր Տօքթ. Մօօրին տանելու համար: —

« Օտարական մը, որ նաւահանդիսաւը խարսխած նաւերէն ամէնէն փոքրին նաւապետը ըլլար կը թուի, ձեզ կը փնտոէ: Զինքը տաճարին կողմերը զրկած եմ, ուր դիւրին է զայն անվնաս դրութեան մը վերածելու: »

Փոքրիկ սուրհանդակը Ֆրանք Մարթէլն աւելի կ նուի հասաւ: Տօքթ. Մօօր, որ անմիջապէս տեղեկացաւ թղթիկին կարեւոր պարունակութեան, պէտք եղած բոլոր միջոցները ձեռք առաւ այս անախորդ հիւրէն ազատուելու համար:

Ի մեծ զարմանք Տօքթօրին՝ ոչ ոք եկաւ ներկայանալու իրեն եւ այս պարագան ալ աւելի մտահոգելով զինքը, որուեց ստորերկրեայ նկուղը երթաւ եւ անդամ մը աչք պտտցնել:

Եւ ահա ծիշդ այդ պահուն նկուղին մէջ տեսած էր Տօն Մանուէլը եւ զայն թորիպիօյէ մատնանշած օտարականը կարծած էր:

Ֆրանք Մարթէլ, թորիպիօյի հայթայթած տե-

զեկութիւնները կասկածելի չնկատելով հանգերձ, երբեք մտադրութիւն չուներ յարձակում գործելու Տօքթ. Մօօրի մարդոց վրայ, ինչ որ աւելորդ ու վտանգաւոր տաղտուկներ կրնար ստեղծել իրեն համար:

Երիտասարդը գեպի աւերակները գացող ամբոխին խառնուելով սինէւ տաճարին առջեւ հասած էր ու հոն, ծափ մը ետեւ դիրք բոնելով կը գիտէր անցուդարձերը: Ան որոշած էր այսպէս սպասողական դրութեան մէջ մնալ մինչեւ հաւաքոյթին վերջանալը եւ տեսնել նաև Տօքթ. Մօօրին անկէ գուրս ելլելը:

Ֆրանք կը կարծէր թէ նազիկներու եւ Տօքթ. Մօօրի մեկնումէն յետոյ պիտի կրնար խուզարկել ստորերկրեայ նկուղը՝ թանկագին ադամանդին տիրանալու համար: Բայց, հաւաքոյթը վերջանալէ եւ ամբոխին ցրուելէն յետոյ Տօքթ. Մօօր տակաւին չերեւցաւ:

Ֆրանք մտքէն անգամ չէր անցներ թէ նկուղը բազմաթիւ մուտքի եւ ելքի դուռներ կրնար ունենալ, արգէն սկսեր էր անհամբերիլ իր թաքստոցին մէջ, երբ ձիու մը քառասմբակ վազիլը լսեց, որ վայրկեան մը յետոյ մթութեան մէջ մարեցաւ: Եափագաւում մը իրեն կը հասկցնէր արգէն իրոգութիւնը եւ ուսւէ կերպով չէր կրնար որոշել իր ընելիքը, երբ յանկարծ լսեց ձայն մը, որ ամենայն զգուշութեամբ զինքը կը կունչէր: Զեռքը վայրկենական պրառնինկին տանելով ետ զարձաւ, զէպի ձայնին ուղղութիւնը, ու տեսաւ հնդիկ մը, որ իրեն նման ձառի մը ետեւ պահուած էր:

— Աինեօր, ըսաւ անծանօթը, միթէ՞ դուք Տօն Մանուէլի մարեկամներէն էք:

— Այս, պատասխանեց Ֆրանք:

Այս մարդը Մորելոսն էր, հաւատարիմ մեքսիկացին- որ կը կարծէր թէ զառանաւու նաւատիներէն մէկուն ներկայութեան կը գոնուէր: Այս ատճառաւ, առանց զեղեւելու ձայն տուած էր:

սկսած պատմելու ինչ որ գիտէր: Մորելոս Տօն Մանուէլին հետեւած էր մինչեւ տաճարը, տեսած էր անոր ներս մտնելը եւ կ'սպանէր որ դուրս ելլեր: ան Շանապէս տեսած էր Տօքթ. Մօօրի ձի նստելն ու մեկնիլը:

Ֆրանք մեքս կացիին խօսքերուն շեշտէն հասցաւ որ անկեղծ էին իր զգացո մները:

— Չազ չեմ հանչար, ըսաւ երիտասարդ ստարականը, բայց դուք վստահելի կ'երեւիք ինծի, երականը, բայց դուք վստահելի կ'երեւիք ինծի, իսուզարկենք աւերակներու կեք երթանք միասին, խուզարկենք աւերակներու կայրը, հոն է որ միայն կրնանք գտնել Տօն Մանուէլայրը, հոն է որ միայն կրնանք գտնել Տօն Մանուէլայրը, մէջ կամ ա/ւ վիճակի մէջ: լը, կալանաւոր, վիրաւոր եւ կամ ա/ւ վիճակի մէջ:

Երիտասարդը քաջութիւնը չունեցաւ ամբող Երիտասարդը քաջութիւնը չունեցաւ միացնելու իր միտքը, բայց Մորելոս կոահած էր մնացնելը . . .

— Բայց վախնած որ Տօն Մանուէլի գիտք միայն հոն . . .

Ֆրանք մէկ տաճարէն ներս մտան: Ֆրանք բարկուքը գրպանի ելիքտրական լամբար մը ուրիշագրար գրպանի ելիքտրական լամբար ուրիշագրար ուրիշագրար ամենամթին անկիւներունէր, որով կ'ըրելի կ'ըլլար ամենամթին անկիւներունէր, որով կ'ըրելի կ'ըլլար ամենամթին անկիւներունէր: Հոգ ունէ բան չգտան: Յեմէջ իսկ աչք պատցնել: Հոգ ունէ բան չգտան: Յետոյ Մորելոսի թերագրանքին վրայ ստորերկրեայ սբրահմ մտան:

— Ինչ տարօրինակ բուրուժն սէտութիւն կը հաստի այստեղ, միտուաց Ֆրանք, զգուշութեամբ յահանանալով սիւներու մէջէն: Այս հոտը քլորօֆօրմի հետ խառն բան մը կը յիշեցնէ:

Մորելոս չէր պատասխաներ, ան սկսած էր ջղացնանալ ստորերերեայ սրահը մտնելէն ի վեր:

Յանկարծ Ֆրանքին գտանալով սկսաւ նշաններով սարսափելի սոսկումը մը նախազգացումը հասկցնել, սկսափելի սոսկումը մը նախազգացումը հասկցնել, սկսափելի կը կ'սփափէին եւ իր կարծրորակ զէմքը սոսկումը գոյն առած էր:

— Լսեցի՞ք, կ'կմաց ան:

— Երու հառաջանքի մը պէս ձայն մըն էր: Մեր

Երկրին մէջ կը պատմեն թէ այս ստորեր' բեայ նը-
կուզը ահատեսիլ դեւերու ժամադրավայրն է:

Պահ մը երկուքն ալ անշարժ մնացին, անդո-
հանքի մէջ եւ ականջնին սրած... Տկար հառաջանք
մը, տեսակ մը խեղդուած ձայն մը, կրկին անգամ
լսուեցաւ նկուզին մթութեան մէջէն:

Այս անգամ, ըսաւ Ֆրանք յուզուած վիճա-
կի մը մէջ, քեզ պէս ես ալ լսեցի այդ սրտաձմիկ
ձայնը, յառաջանանք, պէտք է որ ամէն գնով իմա-
նանք այս գաղտնիքը... Կարծես աղմուկը պատերուն
մէջէն կուգայ, հոն, նկուզին ծայրը:

— Ճիշդ ու օիչդ հոն է որ կը հանգին գամբան-
ները, կմկմաց մեքսիկացի, վախէն գողահար:

Մեծ շրջահայեցութեամբ քանի մը քայլ եւս յա-
ռաջացան, բայց յանկարծ Մորէլոս ծռեցաւ եւ Ֆր-
րանքին առարկայ մը ցոյց տալով, զոր գետնէն գը-
տած էր, ըսաւ:

— Ահաւասիկ հնդկական տրեխներէն մին, որ
ո Տօն Մանուէլին տուած էի իր ծպտումը կատարե-
լսկործելու համար: Այլիւս ասկած չկայ որ մեր
դժբախտ բարեկամը անզգամ մարդասպաններու դա-
շոյնին տակ ինկած է:

Թիչ մը աւել՝ անդին միւս տրեխսը գտան եւ
հագուստի կոտրուանքներ, որոնք, նմանապէս, Տօն
Մանուէլին կը պատկանէն: Ճիշդ այդ վայրկեանին
միեւնոյն խուլ հառաջանքը լսուեցաւ մթութեան մէ-
ջէն:

Մեքսիկացին սարսափահար ետ ցատկած էր եւ
Ֆրանք ելեքտրական լամբարին օդնութեամբ կը
քննէր խոշոր քարերը որոնք դամբաններու վրայ կը
հանգէին:

— Ինձի այնպէս կը թուի թէ, մըմոաց Ֆրանք,
այս ձայները ստորերկրեայ թաքստոցներէ կուգան:
Ահաւասիկ քար մը, որ դեռ նոր տեղէն շար-
ժած է եւ զոր լաւ չեն գետեղած...

— Խնդրեմ, մի դպիք անոնց, մի վրդովէք հին
աստուածներու հանգիստը, ըսաւ Մորէլոս աղերսող
ձայնով մը,.. Խնդրեմ, երթանք, մեկնինք: Այդ
դամբաններուն մէջ ոսկորնեռ կան միայն...

Ֆրանք մտիկ չըրաւ: Ան երկաթեայ լծակ մը ա-
ռած էր եւ խոչոր քարին մէկ անկիւնը տեղաւորե-
լով, բոլոր ուժովը կը հնչէր լծակին վրայ: Կարծես
նոյն պահուն, իր աշխատանքը քաջալերելու համար
երկրորդ հառաջանք մը եւս լսուած էր որ ճիշդ քա-
րին տակէն կուգար:

Մեծ եղաւ իր յուսախաբութիւնը, երբ քարը
վերցնելուն, խոչոր փարջ մը տեսաւ եւ անոր քով
մարդու մը հինցած կմախքը, աւելի ճիշդ ոսկորները:

— Երթանք, մեկնինք, կրկնեց Մորէլոս, պըն-
դելով իր առաջարկին վրայ: Ըսի արդէն որ այս
գոմբաններու տակ մեռելներու փոշիներ կան միայն:

— Իրաւունք ունիս, վրայ բերաւ Ֆրանք յու-
սահատ, լաւ է որ ուրիշ տեղ ընենք մեր խուզար-
կութիւնները:

Մեկնելու վրայ էին, երբ այդ խուլ հառաջան-
քը նորէն լսուեցաւ, այս անզգամ յոտակօրէն փարջին
մէջէն գալով: Ֆրանքի հետաքրքրութիւնը գերազըր-
գըռուած էր:

— Բայց ոչ, պոռաց ան, այստեղէն պիտի հե-
ռանամամ, մինեւ որ չթափանձեմ այս գաղտնիքին: Ես
արդէն չեմ հաւատար այս գամբաններու պատմու-
թեան եւ հիմակ չակ պիտի համկամ թէ ինչ է այս
փարջերուն պարունակութիւնը:

Մորէլոս, օտարականին այս վճռին արգելք հան-
գիսանալու ժամանակ չէր ունեցած, երբ Ֆրանք
ձեռքի երկաթին միջոցաւ կտոր կտոր ըրած էր փար-
ջը: Ինքն իր վրայ կծկուած եւ պարաններով կապ-
ուած գիտք մը վառեցաւ գետնին վրայ:

Ֆրանք ապշահար կը դիտէր այս տեսարանը.
Նախ կարծեր էր թէ հնդիկ մոմբա մըն էր ինկողը:

Մորէլոս, որ սարսափէն ետ ետ քաշուած էր, յանկարծ զարմանքի հից մ. արձակելով կը խոյանար կարծեցեալ մոմիային վրայ եւ կը կտրէր անոր պարանները:

— Թշուառականները սինեօր Մանուէլը սպաններ են, կմկմաց Մորէլոս:

— Մեռած է, բսաւ Ֆրանք կրակոտ ձայնով մը, մեր լոածները իր հառաջանքներն եին: Մարած է, պէտք է որ ուշքի բերենք զինքը եւ ատորհաճար քիչ մը մաքուր օդի կը կարօտինք:

Տօն Մանուէլ իր կեանքը երկու պարագաներու կը պարտէր: Տօքթ. Մօօր իր աճապարանքին մէջ դամբարանին քարը լաւ մը իր տեղը չեր դրած, այնպէս որ փարին և եղքերէն օդ ներս կը մտնէր: Աևլէ զատ փարջին բերանը գոցելու ժամանակ Տօքթօրը մոռցած էր մեղքածումով ծեփել և եղքերը: Այս ելկու մոռացումներուն չորհիւ օդի թեթեւ հոռանք մը Տօն Մանուէլի թոքերը շնչառութեան մէջ պահած էր: Բայց եւ այնպէս եթէ ժամ մըն ալ ուշանային, գուցէ անոր դիմակը միայն գտնին հնադարեան դաժբանին մէջ:

Այս թունաւոր մթնոլորտէն դուրս հանուելով և գիշերուան ջինջ օդով ու պաղ ջուրով Տօն Մանուէլի ճակատն ու գունկերը շփուելով վերջինս կատարելապէս սթափեցաւ իր թմբիրէն: Թեթեւ ժպիտ մը գծուեցաւ Տօն Մանուէլի շրթներուն վրայ ու այժմ գլխովը շնորհակալութիւն կը յայտնիր Ֆրանքին եւ Մորէլոսին: Հազիւ թէ ան ինքզինքին եկած էր, հարցուց:

— Ո՞ւր է Տօքթ. Մօօրը:

Ասիկա առաջին խօսքն էր զոր ան արտասանած էր իր թմբութենէն յետոյ: Մորէլոս պատմեց թէ ինչպէս հանգիստես եղած էր Տօքթ. Մօօրի մէկնութիւն:

Տօն Մանուէլ իր սարսափելի արկածին պատ-

մութիւնը ըրաւ, առանց բացատրելու թէ ինչու Տօքթօրը թանկագին աղամանդը աւազակներուն ձեռքէն յափշտակելէ յետոյ անմիջապէս փախուստ չէր տուած:

— Ես ձեր կարծիքը չեմ բաժներ, պատասխանեց Ֆրանք, բնդհակառակը Տօքթօրը այս պարագային մէջ սատանայական օարալիկութեամբ մը շարժած է:

— Չեմ հասկնար թէ ինչ սատանայութիւն է այդ:

— Առանց խօսելու այն հսկայ գումարի մասին, զոր իքազպալսէթայի Արեւը կ'արժէ, այդ ադամանդը առանց բացառութեան բոլոր հնդիկներու պաշտամունքի առարկան էր: Եթէ զայն իր վրայ պահէր, բնդիկները գուցէ հանդարտ թաղէին զինքը: Իր խողացած կատակերգութիւնը հանձարեղ բան մըն էր, հանդիսաւոր կերպով աղամանդը իր հնադարեան տէրերուն վերադարձնելով եւ այդպէսով հանդարտեցնելով բոլոր կառկածաժիտներու մոահոգութիւնները: Այժմ ան դիւրաւ պիտի կրնայ մեքսիկեան սահմաններէն գուրս ելլել եւ իր նպատակը հետապնդել:

— Ուրեմն ի՞նչ պէտք է ընել:

— Հաւատա որ ես ալ չեմ զիտեր մեր ընելիքը, բսաւ Ֆրանք ժամունով, բայց նախ հաստատենք թէ տակաւին գաշնակիցնի՞ր ենք:

— Ի հարկէ, մանաւանդ որ մեր այդ բարեկամութիւնը աւելի ամրացած է զիս ազատելէդ ի վեր: Միացնենք մեր ուժերը եւ վերջին հարուած մըն ալ տանք այդ աւազակին, իր գրադանած գանձը վերադարձնել տալու համար:

Երկու հակառակորդները ջերմապէս իրարու ձեռքը սեղմելով, որոշեցին զիշերը ստորերկրնայ նկուզին սրահներէն մէկուն մէջ անցնել, մինչ Մորէլոս գնաց մօտակայ հնդիկներէն ծածկոց եւ ուտելիք ձերելու:

Տօն Մանուէլ փարջին մէջ ունեցած կծկուած

վիճակին հետեւանքով չափազանց յոգնած էր ու
երկար հանդիսատի կը կարօտէր: Մորէլոսին բերած
յարդերուն վրայ երկննալով, ան հրաշալի քուն յը
քաշեց: Քի յետոյ Ֆրանք եւ Մորէլոս եւս փակեցին
իրենց աչքերը:

Առաւօտուն բաւական ուշ արթնցան եւ իրենց
առաջին գործը եղաւ Տօքթօրը հետապնդելու ծրագի-
րը մշակել: Կէսօրուան հանդիսատէն յետոյ երկու ա-
մերիկացիները կազմ ու պատրաստ էին, դէպի ի-
րենց հասարակաց առափելութիւնը:

Տօն Մանուէլ իր գրօսանաւու նաւազներէն վեց
հուժկու մարդիկ զատեց, գանոնք հետը միատեղ տա-
նելու համար: Մորէլոս գնաց ձիեր եւ ջորի մը գըտ-
նելու, ան իր հետ բերաւ նաեւ երկու հնդկական չու-
ներ, որոնք անուանի էին իրենց հոտառութեամբը.
այս շուները Գորթէզի ժամանակակից շնազգիներէն կը սեռէին, որոնք Սպանիացիներու կողմէ կը գոր-
ծածուէին հնդիկները որսալու ժամանակ:

Ինչպէս որ Ֆրանք կը մտածէր, դժուար չեղաւ
Տօքթ. Մօօրի կորած համբան գտնել ու քայլ առ
քայլ հետեւիլ անոր: Առաքելութիւնը այսպէսով կըր-
ցաւ հասնիլ մինչեւ այն կայարանը, ուրկէ Տօքթօրը
իր ճամբան փոխած եւ երկաթուղին առած էր:

Տօն Մանուէլ եւ Ֆրանք այլեւս համոզուած էին
որ փախոտականը Միացեալ-Նահանգներու սահմանը
անցած եւ շատ հաւանաբար Ման-Ֆրանչիսօ ուղ-
ղուած կ'ըլլար, արեւմտեան Ամերիկայի այս նաւա-
հանգիստը, ուր ամէնէն աւելի կը կեդրոնանան նա-
ւարկութեան գիծերը եւ ուրկէ շատ դիւրին էր ար-
տասահման անցնիլ:

Հաւատարիմ Մորէլոսը լայնօրէն ժարճատրուե-
լով իր շուներուն հետ Մեքսիկա վերադարձաւ: Վեց
նաւազները եւս իրենց հաշիւները գրպանելով, ինչ
պէս նաեւ յաւելուածական գումարներ ճարորդու-
թեան համար, տուն ուղղուեցան:

Բայց Ման-Ֆրանչիսօյի ճեպընթացը առնելու
համար պէտք էր լման կես օր մը սպասել: Ֆրանչ
այս ժամանակէն օգտուելով երկար նամակ մը գրեց
օրիորդ էտոտիին, անոր պատմելով անհաւատալի ո-
դիսականի մը բոլոր սարսուազդիցիկ մանրամանու-
թիւնները:

Տօն Մանուէլ կայարանապետին հածոյակատա-
րութենէն օգտուելով, մանրաման տեղեկութիւններ
քաղած էր Տօքթ. Մօօրի մասին եւ անուանի գաղտ-
նի ստիկաններու հեռագիրներ քաշած էր պրատու-
ներու համար եւ կը իմնդրէր յօրենցմէ փախստականին
հետեւած ճամբու մասին տեղեկութւններ տալ ի-
րեն:

Երկու ճամբորգները կայարանի քարափին վրայ
կը շրջագայէին, երբ կայարանապետը վագելով հե-
ռապէիր մը բերաւ եւ Տօն Մանուէլին տուաւ: Հեռա-
գութէրը Ման-Ֆրանչիսօյի գաղտնի մէկ ստիկանէն
կուգար, ի պատասխան իրեն եղած մէկ հարցումին
եւ սա տեղեկութիւնո կը հաղորդէր.

«Տօքթ. Մօօր Ման-Ֆրանչիսօյէն անցաւ, հոն
ագդամանդ մը ծախեց եւ յետոյ նաւ նստաւ դէ-
պի ձարոնիա» Մտորդ. ձՇն ձՇլէէթ
(Գաղտնի ստիկան)

— Վա՛յ սատանայ, բացագնչեց Ֆրանք, ի՞նչ
ընել այժմ, իսկապէս տարսկուսելի կացութեան մը
մէջ կը մտնենք:

— Ինծի կը թուի թէ, ըսաւ Տօն Մանուէլ, տա-
րակուսական բան մը չկայ այստեղ. հիմա կ'երթամ
պաշտօնսապէս բոլոր մը մատուցանելու կառավարու-
եան ժօտ եւ աւագակին յանձնումը պահանջելու:

— Զէք յաջուիր բնոււ, եւ կամ թէ շատ գժուա-
րութեամբ կը հասնիք այդ նպատակիս:

— Ինչո՞ւ համար:

— Տօքթ. Մօօր կրնայ հրաշալիօրէն պաշտպա-
նել ինքինքը: Ան պարզապէս կ'ըսէ թէ, ամերիկ-

ևան կառավարութիւնը զ'նքը իբրեւ մեքսիկացի ըմբոստ հրոսապետ մը կը հետապնդէ: այսպէսով անկրնայ օձիքը ազատել:

— Այնքան աւ գիւրին չի ազատիր:

— Ամէն պարագայի տակ, եթէ ձերբակալուի իսկ, ժամանակը կը գտնէ անհետոցնելու թանկադին աղամանդր: Ես ուրիշ առաջարկ մը ունիմ:

— Ի՞նչ է տեսնենք:

— Ճարոնիա մեկնիլ:

Տօն Մանուէլ նախ գեղեցից, բայց յետոյ հաւանեցաւ իր ընկերոջ առաջարկւն:

— Լաւ ուրեմն, Պ. Ֆրանք, ըստ ան, ճարոնիա մեկնինք:

Ճիշդ այս պահուն Սան-Ֆրանչիսքոյի ճեպընթացը կայարան կը մտնէր: Երկու դաշնակիցները առաջին կարգի մէջ տես գրաւեցին:



ԳԻՍՈՒԽ Զ.

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆԱՑԻՆ՝ ՌԻԱՆԿ ԹԱՅ

Եօքահամա համնելէ քանի մը ժամ յետոյ, Ֆը
րանք եւ Տօն Մանուէլ իրենց թեթեւ պակածը էթա
Զիւնի պանդոկը փոխադրել տուած էին եւ ուղղակի
ամերիկեան հիւպատոսարանը կ'երթային, ճարոն
ընթացքին դիտելով բազմատեսակ աժբախը, ուր
մարդկային ցեղի բոլոր ներկայացուցիներուն ալ
կարելի էր հանդիպիլ:

Ժամանակ շահելու համար եւ կառքի չգոյու-
թեան պատճառաւ, անոնք աեսակ մը երկանիւ ա-
թոռներու վրայ նստած էին, զոր հուժկու բնիկ մը
կը քաշէր: Քարափին գիմացի ծայրէն, փոքրիկ տղայ
մը, ցնցոտիներ հագած, որ միեւնոյն ուղղութեամբ
կը քալէր, յանկարծ ոտքը սօնելով ծով ինկաւ ու
սկսաւ օգնութեան աղաղակներ արձակել:

Զարմանքի առաջին տպաւորութիւնը անցնելուն
պէս, Ֆրանք Մարթէլ, որ քաջ լողորդ մըն էր, յան-
կարծ զգեստները շուր տալով ով նետուեցաւ եւ
գլխէն բռնեց փոքրիկը:

Պատիկը արդէն երկու անգամ յատակը իջած էր
եւ Ֆրանք երկու անգամ ստիպուած էր սուզելու ա-
նոր համնելու համար:

Վերջապէս յաշողած էր գլխուն մազերէն բռնել
պղտիկը եւ մարած վիճակի մը մէջ քարափին վրայ
երկարած էր մարմին:

Այս փոքրիկ գէպքը այնք օն արագ պատահած
էր որ անցորդներն անգամ չէին նշմարած զայն:
Ծովամոյն փոքրիկը շուտով օգնութեան վայր մը

փոխադրուելով բժշկական խնամքներով ինքզինքին եկաւ ու սկսաւ խօսիլ: Այս քիչ մը անգլիկէն եւ «բիճին» լեզուն կը խօսէր: այս վերջինը բարբառ մըն է որ Զինաստանի ծովեղերեայ քաղաքներուն մէջ կը խօսին եւրոպացիներու հետ յարաբերուելու համար:

Փոքրիկը, որ կը կոչուէր Ուանկ Թայ, ձնունդով չին էր: ծնողքը զինքը շրջուն վհուկի մը ծախած էին, որուն երկար ժամանակ իրրեւ օգնական ծառայած էր: Զինքը յաձախ կը կապէին մետաքսէ կծիկներու մէջ, իր քիթը, ականջը, եւ երբեմն ալ գլուխը կը կտրէին, քիչ յետոյ մաս առ մաս տեղը դնուլու եւ ամբողջացներու համար հանդիսականներու ահ ու զարգանքին մէջ: Ուանկ Թայ ձիրքերու անթուելի պաշար մը ունէր, որ հազուագիւտէ իր տարեկիցներուն մօտ, ահ գիտէր բոցավառ պատրուակներ կլլէլ, իր անունը գրեւ օդին մէջ ծիսախոտին կը րակէ մուխով, խաղալ վառուած մոմերու հետ առանց մարելու զանոնք եւ վերջապէս իր կոկորդէն քիլօմէթրներով երկար ժամանէններ դուրս հանիլ:

Դժբաղդաբար Ուանկ Թային վարպետը գողութեան արարքով մը բանտարկուած էր եւ անտէր ու առաջարեական փոքրիկը յուսաւատութեան մէջ իյնալով անձնասապանութիւն ուզած էր փորձել: Երկու օրէ ի վեր բան չէր կերած: Այս էր փոքրիկն Ուանկ Թայի պարզ պատճութիւնը:

Ճարտնական օրէնքրութիւնը եւրոպականին վըրայ հիմնուած է: Երբ Տօն Մանուէլ ուզեց իմանալ ի՞նչ պիտի ըլլար փոքրիկին վախճանը, ճարտն գատախազը պատասխանեց թէ՝ փոքրիկը գատարկապորտութեան մէջ գտնուած ըլլալուն համար պիտի բանտարկուէր ու յետոյ կայսրութեան սահմաններէն դուրս պիտի հանուէր, Զինաստան դրկուելոն համար:

Ուանկ Թայ սկսաւ տաք արցունքներ թափել այս խօսակցութեան վրայ:

— Մի լար տղաս, ըսաւ Ֆրանք գթասիրտ առամադրութենէ մը դրդուած, պիտի չբանտարկուիս գուն, ես քեզ իմ մօտս պիտի առնեմ, միշտ ինծի հետ պիտի ըլլաս ինչպէս որ առեն մը վհուկ վարպետիդ քոյն էր:

— Շատ լաւ բան չըրիք, մրմուաց Տօն Մանուէլ յուզումով մը, կը ցաւիմ որ ես չկրցայ առաջին անգամ այդ գաղափարը ունենալ:

— Ինչպէս, ըսաւ Ֆրանք զուարթօրէն, բայց, ես այս արարքովս կը կարծեմ թէ շահաւոր բան մը ըրած կ'ըլլած: ան իմ զգեստներս ու կօշիկներս մաքրելու եւ այլ գործեր ընելու մէջ մեծ դիւրութիւններ պիտի ստեղծէ ինծի համար:

Ճարտնացի գատախազին պատրաստած համաձայնագիրը ստորագրելէ յետոյ, Ֆրանք առաւ քաշեց իր նոր ծառան որ հազիւ հազ իր անկօ-բիծին բառարանին մէջ երախտագիտութեան զգացումները յայտնող քանի մը բառեր կը գտնէր:

Երկու օրէ ի վեր անօթի եւ ցնցուտիներու մէջ կորսուած Ուանկ Թայը, ժամ մը յետոյ հրաշալի կանչ համազգեստ մը հագած էր, ոսկեզօծ կոճակներով եւ սպասարկողի գտակով: Ֆրանք այս գործէն չափազանց մնացած էր, որովհետեւ երիտասարդ չինացին հնազանդ ու երախտագէտ բնաւորութեան մը տէր էր, զոր քանի մը առիթներով ապացուած էր:

Այս զուարծալի պատահարէն յետոյ Ֆրանք եւ Մանուէլ իրենց բուն գործին ձեռնարկեցին եւ զարմանցով տեսան թէ Տօքթ. Մօրի հետքերուն վրայ կը գտնուէին արդէն:

Առանց մեծ գժուարութեան գտան ծօքթ. Մօրի բնակավայրը. Պրիտանիա պանդոկին մէջ կը բնակէր ան առանց իր անունն իսկ փոխելու: Իսկ իր երկու հակառակորդները ամէն ջանք ի գործ դրած էին իրենց գոյութիւնը և օքունամայի մէջ ծածկելու համար:

Ամերիկան հիւսպատոսը Մըստըր ձօնէս, որ Տօն Մանուէլի մօտիկ բարեկամն էր, յայտարարած էր որ Տօքթօրին ձերբակալութիւնը դժուար չէր, մանաւանդ որ թանկագին աղամանդն ալ վրան էր: Մըստըր ձօնէսի խորհուրդներուն համաձայն, եօքունամայի ոստիկանական տնօրինութեան բանաձեւուած գանգառին մէջը քանդուած զրօսանաւու մասին բան չէր ըսուած, բան մը՝ որ Կրնոր պատերազմական արարքի մը գործ տալ՝ գործին, ինչպէս նաև Տօն Մանուէլի անձին վրայ գործուած մարդասպանութեան փորձի մասին:

Երեք օրուայ բանակցութիւններէ յետոյ վերջապէս ընդհանուր դատախազը մատնանշուած անձը դատարան հրաւիրող թուղթը ստորագրեց: Փախուստի ժամանակ չթողելու համար, լայն վարձատրութիւններու եւ նուէրներու չնորհիւ, ոստիկանապետը քազմաթիւ պահակներ նշանակած էր այս գործին համար եւ առաւօտ կանուխ պիտի պաշարէին Տօքթ. Մօօրի բնակած պանդոկը:

Տօքթ. Մօօր անկողնէն ելած էլ եւ ճարոնական հրաշալի թէյ կը խմէր, օրուան ամերիկեան թերթերուն վրայ աչք պոտցնելով, որոնք գիշերուան թղթաբերով եկած էին, երբ պանդոկապետը այլայլած գէմքով եւ առանց դուռը զարնելու սենեակէն ներս մտաւ:

— Տօքթօր, տօքթօր, կէկմաց ան, ոստիկանութենէն ձեզ ձերբակալելու եկած են...

Տօքթ. Մօօր նախ ջղայիս շարժում մը ունեցաւ եւ անմիջապէս ձեռքքը պրառւնին երկարեց, որ թերթերուն վրայ դրուած էր, բայց յետոյ հանդարտեցաւ:

— Ոստիկանութիւնը սխալանքի մէջ է, ըսաւ այս անդամ բոլորովին հանդարտօրէն:

— Պանդոկը պաշարուած է, դիտել տուաւ տան տէրը:

— Հաւ, տաս վայրկեանէն կրնաք այդ պարանները թողուլ որ իմ քովս գան: Խնդիրը չփոթութեան մը կամ սխալմունքի կը չուրջ կը դառնայ:

Պանդոկապետին մեկնումէն յետոյ, Տօքթօրը թերթ մը սպիտակ թուղթ առաւ, արագօրէն քանի մը տող մրոտեց, պահարանի մը մէջ դրաւ, գոցեց ու դրոշմաթուղթն ալ փակցնելէ յետոյ, սեղանին վրայ դրաւ գայն:

Մելանը հաղիւ թէ չորցած էր, երբ դուռը զարնուեցաւ:

— Մտէք:

Ոստիկանապետ մը հանդիսաւոր կերպով ներս մտաւ սենեակէն, իր հետ ունենալով երկու հուժկու օդնականներ:

— Տօքթ. Մօօրն էք դուք:

— Եոյն ինքը:

— Այս պահուս միթէ դուք տէ՞րն էք հոչակաւոր աղամանդի մը, որ «Իքազպալսէթայի Արեւ» անուամբ ծանօթ է:

— Պատօնառ մը չունիմ ժխտելու ձեր ըսածը:

— Այն ատեն ստիպուած եմ ձեզ ձերբակալելու:

— Վայրկեան մը խնդրեմ, պիտի ուզեկ՞ք ակնարկ մը նետել «Զարլըսթառն Հէրըլտ»ի սա յօդուածին վրայ, զոր կարսիր մատիտով ստորագծած եմ:

Յօդուածը, որ փաստացի ուսումնասիրութիւն մըն էր եւ օրիորդ էտտիին լրւանկարն ալ կը պարունակէր, վան Քորմիթի կտակին պատմականը կ'ընէր: Յօդուածագիրը վերջացնելով կ'ըսէր թէ, մինչէր: Յօդուածագիրը վերջացնելով կ'ըսէր թէ, մինչէր այսօր ուեէ տեղեկութիւն չէր ստացուած այն երկու երիտասարդներս մասին, որոնք աղամանդին փնտութիւն ելած էին էտտիին ձեռքին տիրանալու համար: Ֆրանք եւ Տօն Մանուէլ մեծ զգուշաւորութեամբ իրենց գէպի ճարոն ճամբորդութիւնը գաղտնի պահած էին:

— Կը հասկնաք ուրեմն այժմ թէ այդ երկու երաժշտասարդները ինչ մեծ շահագրգռութիւն ունեցած են իմ մասին:

«Բայց դեռ ասիկա բաւական չէ, շարունակեց Տօքթ. Մօօ», տեսնելով որ ոստիկանապետը շուարած մնացած էր, հանեցէք այս նամակը եւս կարդալ. որ այս առաւօտ թղթատարին պիտի ձգէի դուք հօն իմ ողջմութեանս ուրիշ մէկ փաստը եւս պիտի գտնէք:»

Ոստիկանապետը պահարանը պատռելով ամենամեծ զարժանքով սկսաւ կարդալ.

Պր. Վան Քորմիք
Սեղանաւոր

Զարլըսթառն (Մ. Նահանգներ)

Տէր,

«Չեզ կը տեղեկացնեմ թէ իքազպալութայի Արեւը իմ ձեռքս է, զոր անձամբ պիտի գամ ձեռ «զի յանձնելու քանի մը օրէն: Իմ հին աշխատակցիս ու բարեկամիս՝ հանգուցեալ Ուրտի Վան «Քորմիքի կտակին տրամադրութիւնները լի ու «լի լրացուցած ըլլալով, պատիւը ունիմ ձեր «աղջկան՝ Միս Էտոտիին ձեռքը ինսդրելու:

«Հնդունեցէք, Տէր, յարգանացս հաւաստիքը»

ՏՕՔԹ. ՄՕՕՐ

Ոստիկանապետը իրապէս ապշած էր նամակին ընթերցումէն վերջ ու կը տեսնէր թէ ընելիք բան չէր մնար իրեն, եթէ ոչ լոիկ մնջիկ հեռանալ այս տեղէն:

— Տօքթօր, ըսաւ ան ծանրօրէն, ակնյայտնի շփոթութեան մը առջեւ կը գտնուինք, պիտի ինդրէի որ ներէիք մեզի այս ցաւալի շփոթութեան համար:

Ոստիկանական պաշտօնեաները հեռանալուն պէս, Տօքթ. Մօօր կրկին իր թերթերուն մէջ թաղուեցաւ: Կարելի է դիւրաւ երեւակայել թէ ինչպիսի անպատճամ յուսախարութեան մատնուեցան Ֆրանք եւ Տօն

Մանուէլ. այս վերջինը հիւպատոս Մըսթըր ձօնէսի խիստ դիտողութիւններուն ալ արժանացաւ:

— Միալուեցայ ձեր խօսքերուն հաւատ ընծայելով, ըսաւ հիւպատոսը չափազանց վատ որածադրութեամբ: Բացայայտ է որ Մօօր ամենասորին աւազակներէն մին է, բայց դուք պէտք եղած փասեերը չունէիք այս պարագան հաստատելու համար:

Նոյն երեկոյեան հարոնական եւ ամսարիկեան թերթերը խոչոր գովասանքներ կը հիւսէին Տօքթ. Մօօրի շուրջ, որուն մէկ մեծադիր պատկերն ալ հրատարակած էին, յայտնելով նաև որ Տօքթ. Մօօր իքազպալսէթայի արեւը գուած ըլլալով; կ'երթար տիրանալու խոստացուած դանձին եւ եւ աննման աղջկայ մը:

Ասիկա Տօքթ. Մօօրի յաղթանակն է: Իր Ֆրանքին եւ Տօն Մանուէլին ընելիք բան չէր մնար, եթէ ոչ վերադառնալ Ամերիկո, ինչ որ որոշեցեն ընել: Կարծես եղակի զուգագիպութեամբ մըն ալ երեք հակառակորդները միասին պիտի ձագորդէին, որովհետեւ առաջին մեկնող նաւը պիտի տանէր զիրենք:

Ճամբորդութիւնը երեք օր տեւած էր եւ այդ ժամանակը անվերջ թուած էր Ֆրանքին: Տօն Մանուէլ խորունկ մատածումներու մէջ էր ու սենեակէն գրեթէ գուրս չէր ելլեր, ի բաց առեալ ուշի պահեցրէն: Ֆրանք Մարթէլ իր ժամանակը Ուանկ Թայ ինացի փոքրիկին հետ կ'անցնէր, որուն անգլիերէն դաստիարակութեան մէջ էր ու սենեակէն գարդ ուշիմութեան եւ ընդունակութեան ապացուցներ տուած էր:

Մեկնումէն օր մը առաջ Ուանկ Թայ իր տիրոջ մէն ինսդրած էր հետեւելու իրեն՝ քաղաքին մէջ պըտոյտ մը կատարելու համար: Ֆրանք զուարծութեան համար ընդունած էր այս առաջարկը, խորհելով նաև որ չինացին հետաքրքրական բաներ կ'ուզէր ցոյց տալ իրեն:

— Զեզի հետաքրքրաշարժբան մը պիտի ցոյց տամ, ըսած էր չինացին, եւ Ֆրանք դարձուարձիկ փողոցներու մէջն կը հետեւէր իր առաջնարդին, որ չինական չուկաներու մէջ կը պոտցնէր իր տէրը:

— Մանենք այստեղ՝ ըսաւ յանկարծ Ռւանկ թայ, եւ թոյլ տուէք որ ես խօսիմ, վստահ եղէք որ պիտի զզջաբ:

Ֆրանք, այս աեսարանէն հետաքրքրուած, առանց ընդդիմութեան կը հետեւէր Ռւանկ թային, որ ստորերկրեայ խանութ մը մտած էր, ուր ծալլապատիկ նստած չինացի մը ժամացոյց կը շտկէր:

— — Տէրս կ'ուզէ գիտնալ, ըսաւ Ռւանկ թայ չինացիին, այն ադամանդին գինը, զոր դուք երեկ ամուրիկացիի մը յանձնեցիք:

— Տաս ոսկի կ'ընէ գինը, պատասխանեց ծերունին նենդամիտ ժպիտով մը:

— Ճիշդ միեւնո՞յնը պիտի ըլլայ:

— Բացարձակապէս միեւնոյնը, արդէն պատկերըն ալ պահուծ եմ:

Ֆրանք մեծ զ արժանքով տեսաւ որ չինացիին մօտ իքազպալսէթայի արեւուն կազապարներէն մին կար:

— Կը հասկնամ այժմ, ըսաւ Ֆրանք ինքնիրեն, թէ ինչու սա վերջին մի քանի օրերը հազուադէպօրէն կը տեսնէի Տօն Մանուէլլ, նենդամիտ, թանկադին ադամանդէն կեղծ օրինակ մը պատրաստել տուած է իրականին տեղը արժեցնելու համար:

— Ես հետեւեցայ ձեր բարեկամին, վրայ բիշրաւ խորամանկ Ռւանկ թայը, ու հասկցայ թէ ինչեր կը կարգադրէր: Դուք ալ միշտ իրեն նման վարուեցէք: ապսպիրցէք կեղծ ադամանդ մը ու ձեզ կը վստահնեց: թէ չէք զզջաբ:

Իր փոքրի՛ սպասաւորին այս վազահաս խորամանկութեան զարժացած, Ֆրանք տեղի տուած ու յար եւ նման ադամանդ մըն ալ ինք ապսպից: Սա-

կայն ծերունի չինացին զայն ժամանակին հասցնելու համար գիշերը անցուն պիտի անցնէր եւ այս պատճառաւ երկու բէն աւելի պահանջեց:

Պանդոկ վերադրձին, Ֆրանք զզցած էր ըսպասաւորին թելադրութիւններուն ընդպառաջացած ըլլալուն համսոր, բայ, չէր համարձակէր յանդիմանել զայն Մարթէլ կը խորհնէր թէ ամերիկեան նաւու մը մէջ իր վրայ կեղծ առարկայ մը գտնուելով, կրնոր վտանգել իր կացութիւնը եւ այս պատճառով ծանր մտահոգութիւններու մէջ էր:

Հետեւեալ առտու փոքրիկ չինացին կանուխ ելլած էր: Իր տէրը տակաւին արթնցած չէր, երբ ինք պանդոկ վերալարձաւ: Կեղծ ազամանդը գրպանած:

Երկու ժամ վերջ «Սէլտիք» նաւը Եօքոն համայէն Աան-Ֆրա չիսքօ ռամբաւ կ'ելլէր եւ քիչ վերջ ճարօնական կարմիր ծովեղերքը կը կորսուէր տեսողութեան առջեւ:

Ֆրանք, Տօն Մանուէլ եւ Ռւանկ թայ յարակից երեք սենեւակներ՝ վրաւած էին եւ անոնց անժիւապէս առընթեր պերձ սենկակի մը մէջ էր նաեւ Տօնթ: Մօօրը: Այս վերջնը երեք չէր մտահոգուէր իր գորացիներուն ներկայութենէն եւ անայլայլ գէմք մը բարձիներուն առկա անուններուն պահանջակին վրայ Տօն ցոյց կուտաբ: Երբ ան յաձախ կամրջակին վրայ Տօն Մանուէլին կամ Ֆրանքին հանդիպէր, խուսափելու ունեէ փորձ չէր ըներ, կարծես թէ բնաւ ձանցած ըլլար զանոնք:

Եաւ մտնելուն, Ֆրանքին առաջին գործը եղած էր կեղծ գոհարեղէնը բանալի տակ պահել Ռւանկ թայ տիրոջը այս ընթացքէն թէեւ գոհ չէր, բայց դիտողութիւն իսկ չէր ըրած:

Ճամբորդութեան երեք երկար օրերը մահուան գանգալութեամբ անցան: Տօն Մանուէլի տիսուր ոըզգակալութեամբ անցան: Տօն Մանուէլի վականային, իսկ Ֆըրամագրութիւնները երթալով կ'աւելնային, իսկ Ֆըրանք՝ մտածելով իր ջանքերուն ապարդիւն ելքի:

մասին, որեւէ կերպով չէր կրնար զուարթացնել ինքինքը; Ուանկ Թայն էր միայն որ մշտագուարթ դէմք մը ունէր եւ նաւուն խոհանոցէն բաժնուած չունէր ու իսկապէս իւղ կը կապէր;

Չորրորդ օրուան առաւօտուն, պայծառ երկնքի մը տակ, «Սէլլիլ» նաւը Սան-Ֆրանչիսքօյի առջեւ խարսխեց:

Դուրս ելելու թոհ ու բոհին մէջ, Ֆրանք կը ջանար ամբոխը ւեղքել եւ վայրկեան մը առաջ ազատուիլ այս նեղացնող մինոլորտէն, երբ նշմարեց որ մէկը թեւէն կը քաշէր: Ուանկ Թայն էր այս, որ բազմութեան մէջ իր տէրը կարսնցնելու համար ծիտի նման կպած էր Ֆրանի զգեստներուն; Փոքրիկ չինացին արտասովոր յուզումի մը մտտնուած ըլլալ կը թուէր:

= Եկէք, ըսաւ ան տիրական ձայնով մը, ես դուրս թաքսի մը գտայ:

— Հապա մեր իրեղէննե՞րը:

— Բայց ձգեցէք զանոնք:

— Խենդ հ՞ս տղայ . . .

— Օրլէանի ւեպնթացին ութ վայրկեան ունինք տակաւին:

— Զիս հանգիստ ձգէ, կուգեմ քիչ մը հանգըստանալ Սան-Ֆրանչիսքօյի մէջ:

— Անկարելի է:

— Վա, յիժար, այդ ի՞նչ վարմունք է:

— Բայց, տէր, չէք հասկնար որ դրպանս է ան իրական իքազպալսէթայի Արեւը:

Ֆրանք ինչ պատասխանելը չէր գիտեր:

— Փոքրիկ չարագործ քեզի, սպասիր որ բանո նետիլ տամ քեզի:

— Լաւ մտածեցէք, իբրեւ մեղսակից կրնաք նըկատուիլ ինծի:

— Հիմա ոսկորներդ պիտի ջախջախեմ այլեւս, անպիտան արարած:

— Բայց կը պաղատիմ, հետեւեցէք ինծի, անգամ մը որ ծեպընթացը առնենք ազատուած ենք: Թող Տօքթօրը ուզածին չափ ծուայ, մարդ չի հաւատար անոր վայնասունին:

Նեղացած ու ծարահատ, Ֆրանք մինչեւ թաքսին ընկերացած էր Ուանկ Թայնի: Շօֆէօրը արքայական վարձատրութեան մը խոստումով չորրորդ արագութեամբ կը սուրար և կառախումբին մեկնումէն կէս վայրկեան առաջ կայարանին առջեւն էր:

Պաշտօնայ թէ ծամբորդ, բոլորն ալ հրմչտկելով, տէր եւ սպասւը առաջին կարդի արկարամինի մը մէջ տեղ գրաւած էին, կառախումբի ճիշդ ծամբայ ելլելու պահուն: Գրեթէ միեւնոյն պահուն, չնչասպատ եւ յոգնարեկ համբորդի մը գալն ալ նշմարեցին որ իրենցմէ վարի յարկաբաժնը մտաւ: Տօն Սանուէլն էր այս:

Ֆրանք եւ Ուանկ Թայ բառ չփոխանակեցին մինչեւ որ Սան-Ֆրանչիսքօյի շէնքերը աներեւոյթ եղան:

— Պատմէ տեսնեմ սա քու այսօրուան ընթացքիդ պատճառը, ըս ու Ֆրանք միշտ նեղացած:

— Տէր, հակառակ ձեր վափաքին, մեծ ծառայութիւն մըն ալ մատուցի ճեզի, ըսաւ չինացին խոնարհաբար:

— Բայց ինչպէ՞ս յաջողեցար:

— Պարապ տեղը չէ որ հենգ տարի կեանք մաշեցուցի վհուկի մը մօտ, աւելի բան չեմ ըսկը:

Եւ գրգ սնէն տուփ մը հսնելով Ֆրանքին երկարեց:

— Ահաւասիկ, ըսաւ ան, իմազպալսէթայի Արեւը, ձերն է այս եւ արժանի էք աս առարկային, Տօքթօրը ուզածին չափ պահանջէ զայն ճեզմէ:

ԳԼՈՒԽ Է.
ՅԱՂԹԱԿԱՆԸ

Վան Քորմիքի հիւրասրահին մէջ այդ օր շատ մը հիւրեր հաւաքուած էին, ծանրախոհ եւ լուրջ նստուածքով: Օրիորդ էտտիին քով նստած էր նօտարը, որ Ռըտլի Վան Քորմիքին կտակը պատրաստած էր, ան միատեղ բերած էր նաև իր պաշտօնեայ Պ. Ռիքարտը, որ մեքսիկեան հնութիւններու գնահատումին մէջ իրրեւ փորձագէտ մեծ համբաւ հանած էր:

Ներկայ էր նաև թանկագին քարերու յղկան արհեստակցական միութեան նախագահ՝ Պ. Բրադը:

Ծառայ մը հանդիսաւոր կերպով եկաւ այցելուի մը անունը տուաւ:

— Տօքթ. Մօօրը:

Հոչակաւոր արկածախնդիրը խոր լուսութեան մը մէջ սրահէն ներս մտաւ եւ էտտիին առջեւ կենալով բարեւեց զայն եւ սա խօսքերը արտասանեց.

— Միս էտտի, ուրախ եմ ձեզի այս ադամանդը բերելու, որ ձեզի հանդէպ ունեցած սիրոյս մէկ գրաւականն է:

Դեռատի աղջիկը, տժոյն ու դողդոչուն շարժումով մը բացաւ տուփը. Բայց Պ. Բրադ, որ ոտքի ելած եւ հազիւ ակնարկ մը նետած էր գոհարեղէնին վրայ, յանկարծ խիստ ձայնով մը ըսաւ.

— Այս գոհարեղէնը ոսկեզօծուած պղինձ մըն է եւ անոր քարերը հասարակ ապակիներ են, որոնց մով կարմրամորթերը միայն կը պճնուին:

— Երեւի Տօքթօրը ուզեց կատակ մը ընել, վըրայ բերաւ դրամատէրը զուարթ տրամադրութեամբ; Տօքթ. Մօօր, որ մեծ օիգեր փորձած էր իր

պաղարիւնութիւնը չկորսնցնելու, յանկարծ տժունեցաւ եւ վան Քորմիքի քով քաշուեցաւ:

ձիշդ այս վայրկեանին ծառան եկաւ երկրութէ հիւրի մըն ալ անունը տուաւ:

— Տօն Մանուէլ Տը Գիրոկա:

Մանուէլ ներս մտնելուն՝ նշմարեց Տօքթօրը որ անկիւն մը անշարժ կեցած էր եւ խիստ ակնարկներ ուղղեց անոր:

— Արդեօք դո՞ւք կը բերէք թանկագին գոհարեղէնը, հարցուց վան Քորմիք, որուն դէմքը գունակութիւնն կը ձառագայթէր:

— Ահաւասիկ, պատասխանեց Մանուէլ, չնորհալի ձեւով մը տուփը երկարելով:

Պ. Բրադ արդէն առաջ նետուած էր:

— Կը ցաւիմ ըսելու որ այս ալ նախորդին նըման կեղծ արտադրութիւն մըն է. կարծես թէ միւնոյն գործարանէն կուգան երկուքն ալ:

— Վստա՞հ էք, հարցուց կմկմալով Տօն Մանուէլ, որուն դէմքը կարմրած էր:

— Բացարձակապէս վստահ եմ թէ այս ալ ոսկեզօծուած պղինձ մըն է ապակիներով զարդարուած:

Զափազանց հպարտ բնաւորութեան տէր՝ Տօն Մանուէլ ամենածանը ընկծում մը զգացած էր այս Մանուէլ ամենածանը ընկծում մը զգացած էր այս խօսքերէն ու առանց երկար մնալու, որահէն դուրս կելլէր գլխահակ, երբ սպասաւորը երրորդ այցելուն անունը տուաւ:

— Պ. Ֆրանք Մարթէլ:

Այս անունին վրայ բոլորն ալ սարսուացին; Տօքթ.

Մօօր հւ Տօն Մանուէլ նօտարին մօտեցան:

— Հետաքրքիր է ինձն համար գիտնալ, դիտել տուաւ ծերունի քարագէտը, թէ ինչ վախճան պիտի գիծակուի այս երիտասարդին:

Չեր կարծիքները յայտնեցէք, ահաւասիկ իրազպալմէթայի Արեւը, ըսաւ Ֆրանք վճռական ձայնով մը:

Այսպիսի թանկարժէք քարերու եռ բնաւ հանդիպած չէի իմ ամբողջ կեանքիս մէջ, մրմռաց Պ. Բրադ իրական զմայլանքով մը:

Այժմ կր մնայ գիտնալ թէ գոհարեղէնը ազդէկ-ներու ժամանակէն մնացած է, թէ ոչ պատճառի մը համար յարժարցուած ազամանդ մըն է ան:

Հնագէտը կրկին անգամ քննեց գոհարեղէնը եւ ոեւէ գիտողութիւն գտնելով զայն օր՝օրդ էտափին երկարեց.

Կրնամ յայտարարել, աւելցուց Պ. Բրադ, որ կատարելապէս ազդէկեան հին գոհարեղէնի մը առջեւ կը գտնուինք բոլորս ալ: Ասիկա իսկապէս թանգարաններու մէջ պահուելք առարկայ մըն է:

Էտափ ուրախութենէն ոտքի ելած էր.

Հայր, կարծեմ թէ այլեւս ձեր բոլոր առար-կութիւններէն հրաժարած էք: Ես ալ կը պահանջեմ այլեւս որ հօրեղբօրս կտակը նոյնութեամբ գործադ-րուլ:


Տօքթ. Մօօր եւ Տօն Մանուէլ տեսարանին վեր-ջաւորութեան չին սպսած ու մեկնած էին:

Ֆրանք՝ օրիորդ էտափին ճակատը համբուրեց, մինչ վան Թորմիք կատարուած իրողութեան համա-կերպելով եւ ձեռքերը շփելով կ'ըսէր.

Կարելի է Տօն Մանուէլը նախընտրէի, բայց այլեւս ֆրանքն է որ կը սիրեմ:

Ֆրանք եւ էտափ երեք ամիսէ ի վեր ամուսնացած են: Տօքթ. Մօօր Մեքսիկա վերագարձած է, ուր նոր յեղափոխութիւն մը կը պատրաստէ, իսկ Տօն Մանուէլ, կրած ճախորդութիւններէն սրտարեկ, Ա-մերիկան լքած եւ ֆրանսա հաստատուած է:

Գալով ի քազպալսէթայի Արեւին, անիկա Տի-կին Ֆրանքի սպիտակ կուրծքին վրայ կը ճառագայ-թէ հանդիսաւոր ընդունելութեան օրերուն:



14626 - 14630

2013

lmt

